

**ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԾԱՂԻԿԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ
ԿԱՆԽԻԿ Է ԲԱՑԱՐՁԱԿԱՊԷՍ**

Գաշառներու համար	տարեկան	60	դր.
„ „	վեցամսեայ	50	„
Պոչոյ համար	տարեկան	50	դր.
„ „	վեցամսեայ	25	„
Արտասահմանի համար	տարեկան	14	ֆր.
„ „	վեցամսեայ	7	ֆր.

Բաժանորդագրութիւնները կը սկսին սակն ստեղծելու 1ին

ԶԵՌՔԷ ՀԱՏԸ ՔԱՌԱՍՈՒՆ ՓԱՐԱՅ

Առանց բաժանորդագրի ներկայիս բաժանորդագրութիւնը համար եղած գրութիւնները նկատողութեան չեն առնուիր:

Կը հրաշիրուին Ատաբազարի, Անտախոյ, Մարգոշանի, Բարեղի, Երզրնկայի Գործակալները, որոնք զի օրաքերքի օրէն մնացած իրենց պարտքերը շուտով հատուցանեն:

Նմանապէս կը հրաշիրուին Գառնիկ Պաղտատարեան (Նիկոմիդիա), Պարտիզակի հին բաժանորդները եւ Գ. Ե. (Սամսոն) որոնք զի իրենց երթեմքի գործակալութեան օրէն մնացած պարտքերը փոքրամասն վճարել:

Հրապարակային ներկայ յայտարարութեան ալ ապարդիւն մնալուն, պիտի հարկադրուին օրինական միջոցի դիմել:

Վերեւ յիշուածներէն դուրս, այն գործակալներն ալ, որոնք տակաւին չեն փոքրացած օրաքերքի ստեղծելու մնացած իրենց պարտքը հատուցանելու, կը հրաշիրուին նմանապէս, որոնք զի օր առաջ իրենց բաց հաշիւները փակեն:

Այն տեսակ անձեր ալ, որոնք առանց գործակալի միջնորդութեան, ոչոքակի օրաքերքի վարչութեան դիմած են գրով մը եւ բաժանորդ արձանագրուած, սակայն իրենց առանց քերքերուն փոխարժեքը ցարդ չեն վճարած, կը հրաշիրուին հաշտարարապէս իրենց պարտքը հատուցանելու. հակառակ պարագային այս վերջիններէն պիտի առիպուին հրապարակաւ մեր իրաւունքը պահանջել, քանի որ իշխանացիներն առանձին առանձին նախակ գրելու չպիտի ուզեն:



ՇԱՁԻԿ



ՆԱԲԱՐԱՐԵՐՐ

ԱՄԷՆ ԿԱՄԱԿ ԿԱՄ ԳԻՌԹԻՒՆ ՊԵՏԻ Ե ՈՒՂԱԿԼ
ԵՄ ԲԱՍԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԵՍՏ

16^{րդ} ՏԱՐԻ.—ԹԻԻ 11. (550)

12 ԱՊՐԻԼ 1903

ՄԻՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ՆԻՒԹԱԿԱՆ ԲԱՐԳԱԿԱՆ ԶՈՒՄԻ ԿԵԳՐՈՆ ՄԸ

Նորընտիր Կաթողիկոսին՝ Ամեն. Տ. Սահակ Սրբազանի օծման փառաւոր հանդիսաւորութեանց միջոցին է հաւանակաւ նաքար որ այս տողերը պիտի հասնին մինչեւ Սիսի Մայրավանքը, որուն պատմական շրջափակը քանի մը օրեր պիտի կենդանացնէ հաւատքի եռանդին եւ ընդհանուր խրատաւորութեանց ամենէն ներհուն պատկերներէն մէկը:

Այդ եռանդին տեւականութեանը, ինչպէս նաեւ այդ խրատաւորութեանը առթող յոյսերուն իրակամացմանը փափաքը մեզ կը թելադրէ հետեւեալ քանի մը խորհրդածութիւնները, որոնց անկեղծութիւնը կը յուսանք թէ պիտի գնահատուի:

Ամեն. Տ. Սահակ Կաթողիկոս՝ որ իր բարձր դիրքին արժանաւոր կենցաղագիտութեան այնքան նշմարելի ապացոյցները տուաւ Երուսաղէմէն դէպի Աթոռ կատարած ճամբորդութեանը միջոցին, իր գործնական մարդու եւ պարտաճանաչ հովուապետի կարողութեանը գնահատելի մէկ գրաւականը արտայայտեց նաեւ Աթոռը հասնելուն յաջորդ օրը՝ միաբանական ժողով մը կազմելով—ինչպէս լրագրիները գրեցին—վանքին մատակարարութեան եւ բարգաւաճման միջոցներուն վրայ խորհրդակցելու համար:

Նորընտիր Կաթողիկոսը մասնաւոր կերպով նպաստաւոր դիրքի մը մէջ կը գրտնուի իրագործելու համար այդ նուիրական փափաքը, որ այնքան մօտիկ է Գրիգոր Լուսաւորիչի Եկեղեցւոյն զաւակներուն սրտին:

Էջմիածնայ ընդհանրական Աթոռին հետ, հայ քրիստոնեան պինդ կերպով կը սիրէ նաեւ Սիսի կաթողիկոսական Աթոռը, որ մեր եկեղեցական պատմութեան պատկառելի ժառանգութիւններէն մէկն է: Համայնքին ընդհանուր սէրը, որ մէջը շրջապատուած է այժմ Նորին Բարձր Սըրբազանութիւնը, ինչպէս նաեւ Կայսերական Կառավարութեան բարեհաճ համակրու-

թիւնը, որուն ապացոյցները շնորհապարտ դիտելով իրենց անհամար տեսանք նորընտիր Կաթողիկոսին ամբողջ ճամբորդութեանը—մասնաւորապէս Ատանա ժամանելուն—միջոցին, հայրախնամ հովուապետին պիտի դիւրացնեն այս բարգաւաճութիւնը:

Սահայն Ամեն. Տ. Սահակ Կաթողիկոսին գործունէութիւնը շատ նեղ սահմանի մը մէջ պիտի պարփակուէր եթէ Մայրավանքին բարեխառնութեանը յատկացուէր միայն: Սիսի կաթողիկոսութիւնը, ինչպէս արդէն եկեղեցական նուիրապետութեան ամէն պաշտօն, վանքին նիւթական վիճակէն ու կրօնական պաշտամանց յատուցումէն զատ, ունի նաեւ պարտաւորութեանը ընդամենը անհրաժեշտ ասպարէզ մը, որ կ'ընդգրկէ եկեղեցւոյն ընդհանուր բարգաւաճումը, այսինքն բոլոր այն բաները որոնք կրնան նիւթական թէ բարոյական յառաջդիմութիւն մը առաջ բերել հոտին վիճակին մէջ:

Անշուշտ նոր Հայրապետը իրաւունք ունի սկսելու վանքին վիճակէն, որովհետեւ՝ արդիւնաւոր ըլլալու համար՝ զասաւորումը անհրաժեշտ է ամէն գործունէութեան մէջ:

Սահայն ասիկա նախաբանը պէտք է ըլլայ՝ ընդարձակապէս հիմնագիրի (programme) մը՝ ու շատանալու չէ ժողովրդի անհոգի փրկելու ջանքով միայն, կամ իր գործը լրացուցած համարելու չէ վանքը պայծառացնելով, այլ պէտք է ձգտի ընդհանուր զարգացումի մը նաեւ, այսինքն՝ նիւթական թէ բարոյական, հոգեկան թէ տնտեսական բարեխառնութեան մը միանգամայն:

Սիսի Մայրավանքը հաւատքի եւ գիտութեան լուսապանծ կեդրոն մը ըլլալու է, ուրկէ կրօնքի ջերմեանը հոգեկան հետ, պէտք է որ հօտին մէջ յորդառատ տարածուի բարոյական կենսականութիւնն ու նիւթական բարոյութիւնը աւելցնելու կարող ամէն օրինակ, ամէն միջոց, ամէն ծանօթութիւն, ամէն գիտութիւն:

Այսպէս մինչդեռ Սիսի Ընծայարանը պէտք է հասցնէ Հայրապետութեան սահմաններուն, ինչպէս ամբողջ համայնքին համար հմուտ, բարեկրօն եւ մանաւանդ անձնուէր եկեղեցականներ, վանքին զա-

տերն ու սեփականութիւնները պէտք է օրինակ հանդիսանան հողագործութեան եւ գիւղատնտեսութեան բոլոր այն յառաջադիմութիւններուն, որոնց այնքան պէտք ունի երկրին ժողովուրդը այդ բացառիկ կերպով բերրի հողերէն լիովին օգտուելու համար:

Մեր եկեղեցական նուիրապետութեան պաշտօններուն մէջ չկայ գրեթէ ուրիշ մըն ալ, որ այնքան նպաստաւոր ըլլայ կարեւոր ծառայութիւններ մատուցանելու, որքան Կիրիկիոյ Աթոռին հայրապետութիւնը:

Այդ ընդարձակ գաշտերուն մէջ թեւեւ որոշ ինչպէս նաեւ գիտութեան պէտք կայ հողէն ստանալու համար այն բոլոր բարեքները, զորս որդեսէր մօր մը պէս պատարաստ է ան միշտ ընծայելու իրեն զիմել գիտցողներուն:

Այլստատաւոր ժողովուրդի մը համար—ինչպէս են Սիսի հայրապետութեան սահմաններուն մէջ ապրող ազգայինները, եւ ինչպէս է ընդհանուր առումով մեր ժողովուրդը—քննութիւնը առատաձեռնած է հոն բարգաւաճելու ամէն գիւրութիւն:

Հայրապետական ջանքերը պէտք է ընդհանուրին ներշնչեն հողին սէրը եւ պէտք է տարածեն հողէն օգտուելու գիտութիւնը, որպիսի դիւրապատ ժողովրդեան մէջ աւելնայ օրէ օր բարօրութիւնը, ինչ որ իր օգտակար ազդեցութիւնը պիտի ունենայ անշուշտ նոյն իսկ Մայրավանքին բարգաւաճումին տեսակէտով:

Այս նիւթական զարգացումի գործովը, որուն բարի ազդեցութիւնը շատ քիչ ատենի կը կարօտի, նոր Հայրապետը ծառայած պիտի ըլլայ նաեւ Կայսերական Կառավարութեան լուսաւոր գիտաւորութեանը որ այնքան նախաձեռնողի է երկրին եւ հպատակաց յառաջդիմութեանը:

Ֆրանսական Առեւտրական Սենեկին ամսաթերթը (Bulletin Mensuel de la Chambre de Commerce Française de Constantinople) որ Կ. Պոլսոյ տնտեսական հրատարակութեան լաւագոյններէն մէկն է, շատ յարմար զուգահիւրութեամբ մը իր փետրուարի թուոյն մէջ հրատարակեց Մէրսինէ զըր-

Գ Ի Ր Ա Կ Ա Ն Ք Ն Ն Ա Դ Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

կուսած ընդարձակ ուսումնասիրութիւն մը, որ համակ ներքողական մըն է Ատանայի կուսակալութեան, ինչպէս նաեւ շրջակայ գաւառականներու բարեբերութեանը:

Այդ ուսումնասիրութեան կը թարգմանենք հետեւեալ տողերը, որոնք կը ցուցնեն թէ որքան արդիւնաւէտ գործունէութեան ասպարէզ մը կայ Մայրաւանքին շուրջը, ընդհանուր բարգաւաճումի տեսակէտով:

«... Քիչ մը աշխատութիւնով ու յոգնութիւնով, կիրսէ յօգուածագիրը, այս երկիրը որ հողին դարձանալի բարեբերութեանը պատճառով՝ աւետարանական բացատրութիւնով մը Սոստացեալ երկիրը անուանուելու արժանի է, արդի բերքին տասնապատիկը կրնայ արտադրել: Մինչդեռ Եւրոպայի մէջ հողին՝ մէկին դէմ 20, 25 արտադրութիւնը միջին աստիճանի հունձք մը միայն կը համարուի, հոս հողին 1ին սիւսան 10 միայն հատուցանելը առաւ հունձք մը կը նկատուի հողագործ ժողովրդեան տգիտութեանը հետեւանքով: Գի. դաստիարակ տարրին պակասը խիստ կերպով կը զգացուի այս երկրին մէջ: Ատանայի կուսակալութիւնը 500,000 բնակիչ միայն ունի, մինչդեռ հինգ միլիոն հողի շատ դիւրութեամբ պիտի կարենար ապրիլ իր սահմաններուն մէջ: Այս հրաշալի կերպով օգտուած երկիրը մշակելու համար թեւեւու պէտք կայ. պէտք է օգտուել դեռ անքնակ եւ խոպան վիճակի մէջ գտնուող անհուն հողերէն: Հաւասարապէս պէտք կայ նաեւ գրամագուստներու: Անհրաժեշտ է գիւղատնտես ժողովրդեան հասկցնել պարարտեղութիւնը (engrais), ինչպէս նաեւ նորահնար երկրագործական գործիքներու օգտակարութիւնը:»

Փրանսական հանդէսին այս տողերը կը բաւէ յիշատակել ուրուագծելու համար այն օգտաշատ ազդեցութիւնը, զոր կրնան ունենալ Սիսի սիրուած ու յարգուած Հայրապետին իմաստուն ջանքերը:

Նախորդ Կաթողիկոսը չգիտցաւ, կամ չխորհեցաւ շատ մը նպատակներ պարագաներէ օգտուել, Աթոսին եւ հօտին յառաջդիմութեանը աշխատելու համար: Իր անունը, որ պախարակելի անգործութիւն մը նշանակելու համար միայն կը յիշուէր իր կենդանութեանը, բոլորովին մոռցուած է իր մահէն ի վեր:

Երուսաղէմի նախորդ ըուսարարապետը Սիսի կաթողիկոսական ընտրութեան նախորդ պատուիրակը՝ իր վարչական կարողութիւններուն, ինչպէս նաեւ իր ժողովրդասէր ոգւոյն շատ հաստատ ապացոյցները ընծայած է, որպէս զի միեւնոյն բանը կարելի չըլլայ իր օրովը:

Իր կոչումին գիտակցութիւնը, ինչպէս նաեւ իր հաւատարմական շնորհապարտ զգացումները՝ հանդէպ Կալսերական Կառավարութեան, պիտի թելադրեն իրեն, չենք կասկածիր, յարատեւ ու աննկուն աշխատութիւն մը որպէս զի Մայրաւանքը ու վիճակները հասնին բարեւաւութեան մը որուն զիւրութեամբ գոյացուելու կարելիութիւնը մատնանիչ կ'ընեն վերը թարգմանուած քանի մը տողերը:

ԱՐԳՈՍ

Թրքահայ գրականութիւնը առջի օրէն եղած է այնքան ճոխ իր արտաքին ձեւովը, որքան ազքատ եղած է ներքինով: Թրքահայ գրականութեան մէջ ամէնէն աւելի անուն ունեցող գրագէտներու երկերը եթէ ուսումնասիրենք, կը տեսնենք թէ մեծ մասամբ անոնց մէջ ամէնէն աւելի պակասը գաղափարն է: Գաղափարներով հարուստ գրականութիւն մը ունենալու համար պէտք է ունենալ գրագէտներ, որոնք ընդհանուր մտաւորական զարգացման մը տէր եղած ըլլան: Ընդհանուր առմամբ բաղձակողմանի մտաւորական զարգացում մը պակաս է ամէն անոնց որոնք վերջին 50-60 տարուան միջոցին Թուրքիոյ մէջ գրագէտի անունը չահած են: Անոնց ամէնքն ալ առաւել կամ նուազ եղած են արուեստագիտներ (dilettante), որոնք ներքինէն աւելի արտաքինին նուիրած իրենց բովանդակ ուշագրութիւնը արտագրած են գրականութիւն մը աւելի իր արտաքինով փայլուն: Ասով սակայն չեմ ուզեր տեսակ մը ապերախտութիւն ցոյց տալ անոնց հանդէպ, որոնք Թրքահայ գրականութեան մէջ իրենց քիչ կամ շատ կարեւոր մասնակցութիւնը ունեցած են եւ իրենց համար պատուոյ տեղ մը ապահոված: Առանց ուրանալու կարողութիւնները առանձին գրագէտներու, որոնք եկած ու անցած են, իրենց հետքը թողլով, ներկայ յօգուածովս կ'ուզեմ ի վեր հանել այն պարագան, որով միշտ պահանջկոտ՝ գրական արտադրութեան մը արտաքինին, ներքինը յաճախ երեսի վրայ ձգած ենք:

Գրականութեան մասին մեր ըմբռնումը եղած է թերուս հասարակութիւններու ըմբռնումը: Գրական ամէն սեռ փորձած ենք միշտ այդ սեռին արտաքինը մանաւանդ ջանալով նմանցնել: Լայնօրէն ըմբռնուած գրականութիւն մը սակայն, այնքան արտաքին է, ձեւ է, որքան ներքին, գաղափար: Ամէն գրականութիւն որ չի գիտեր այս երկու եղբրը իրար միացնել, չի կրնար ամբողջական բան մը նկատուիլ, եւ իբր ոչ-ամբողջական բան մըն ալ, չի կրնար ունենալ այն վարկն ու ազդեցութիւնը, զորս իր բնութեամբը կոչուած է ունենալ:

* * *

Քննադատութիւնը ամէն կատարեալ գրականութեան կիանքի ջիղը եղած է: Բոլոր յառաջադէմ գրականութեանց պատմութիւնը կ'ուսուցանէ մեզ այս ճշմարտութիւնը: Առանց ջիղերու կեանք չկայ ճիշտ միեւնոյն եղանակով լայնօրէն ըմբռնուած գրականութիւն մը չկայ առանց գրական քննադատութեան:

Ըսի արդէն թէ Թրքահայ գրականութեան մէջ ամէն գրական սեռ փորձուած է, տիպարին գէթ արտաքին նմանու

թեամբ: Եւ սակայն գրական քննադատութիւն մը ժայտող բան մը չէ ունեցած գրիչ բռնողներուն համար. ան եղած է առաւելագէս անհատներ սեռը. իսկ ինչ որ ցարդ քննադատութիւն անուան ներքեւ փորձուած է, առանց արժանապատուութիւններ վիրաւորելու նպատակը ունենալու, հարկադրուած կը զղամ յայտարարել թէ բոլորովին հնուր եղած է իր անուան համապատասխանել: Աւելցնեմ նաեւ թէ կ'ընդունիմ խիստ ցանցառ բացառութիւններու գոյութիւնը:

Ճշմարիտ գրական քննադատութիւն մը այն սեռն է, որուն միջոցաւ կը յայտնուին ընկերութեան մը գրական կեանքին շարժում տուող զսպանակները, կը պարզուին գրականութեան ձեւին ներքեւ արտայայտուած այն աշխարհայեցողութիւնները, որոնք ցոյցաբաններ են տիրող բարքերու, միջավայրին պայմաններուն, ցեղին ու անհատներու խառնուածքներուն: Գրական քննադատութեան միջոցաւ եղած թուումն մասանց մը, վիճակագրական թուանշաններու չափ խօսուն կրնայ ըլլալ: Վիճակագրական թուանշաններ, յաճախ ամէնէն ապահով միջոցներն են ընկերային ուսումնասիրութեանց տեսակէտով: Ընկերաբանը կարող է ընկերութեան կեանքը սերտել թուանշաններու վրայ եւ ըստ այնմ կազմել իր սկզբունքներն ու վարդապետութիւնը: Ճիշտ միեւնոյն եղանակով, գրական քննադատն ալ կարող է, ճշմարիտ գրականութեան շնորհիւ, իրողութեան հանուած վիճակներու վրայ սերտել ընկերութեան գրական կեանքը, որ անոր նիւթական ու բարոյական կեանքէն բոլորովին անջատօրէն չէ կարելի երեւակայել, եւ ըստ այնմ գիտակցօրէն ու բանաւոր կերպով հիմնել իր գրական տեսութիւններն ու սկզբունքները: Այս ուղղութեամբ ու այս յաւակնութեամբ, գրական քննադատութիւն մը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաեւ պայման, որպէս զի հասարակութիւն մը ունենայ իր սերունդէ սերունդ գիմացող գրականութիւնը:

Բժշկութեան մէջ, ախտորոշութիւնը (diagnostic) ամէնէն կենսական պայմանն է, հիւանդութեան մը գէմ մաքառիլ կարենալու համար: Գրականութիւնն ալ ունի իր հիւանդութիւնները, որոնց գէմ մաքառելու համար ախտորոշութիւն մը անհրաժեշտ է: Քննադատութիւնն է, զոր կարելի է իբր ախտորոշութիւն մը կիրարկել գրականութեան մէջ:

* * *

Թրքահայ գրականութիւնը, մանաւանդ վերջին 30 տարիներու ընթացքին, գաղափարով այնքան վտիտ ըլլալուն, կրքացած է իր մէջ խտացուել արուեստի ըմբռնում մը, որ բոլորովին անկապ աշխարհի ամէն իրողութիւններէն, եղած է գլխովին անհաշտ՝ ժամանակին պէտքերու հետ:

Ռուսինեան, Զօրահան, Տերոյենց Պատուելի, Միսաքեան, Օ. Սոճասարեան, գա-

զափարի մարդիկ ամէնքն ալ, վաթսու- նական թուականին մշակած են գրական- նութիւն մը, անոր մտաւորականութեան գրուած մը տալով ամէնէն առաջ: Այս շրջանի գրողները, գրականութեան ձեւին ներքեւ կրցած են իրենց աշխարհայեցողու- թիւնները պարզել եւ այս կերպով ընդ- հանուր մտաւորական բարդաւաճումի մը գունները բանալով հանրութեան: Այս շրջանին թարգմանչ գրականութիւնը իր ճշմարիտ գերին սկզբնաւորութեանը մէջ եղած է: Միւս կողմէ այս կերպով ըմբռ- նուած գրականութիւնը աւելի ներդաշնակ եկած է մեր ծանր նկարագրին եւ աւելի համապատասխան մեր բարոյական պէտ- քերուն:

Վաթսուական թուականի գրական այս հոսանքը խաթարուած է սակայն եւ- թանասունական թուականին, արուեստի եւ գրականութեան ընդհանրին նոր ըմ- քանում մը սկսած է ամէն կողմ ծայր տալ: Վենետիկեան դպրոցի գրական սե- րունքը Մկրտիչ Աճէմեան, Թ. Թեր- ղեան եւ ուրիշներ մէկ կողմէն ու ասոնց ու ֆրանսական գրական արտագրութեանց ազդեցութեան ներքեւ միւս կողմէն գրա- կան նոր հոսանք մը առաջ բերած են: Այս հոսանքին մէջ բնութիւնները, իրենց աշխարհայեցողութեանը եղած են գեղապաշտներ (dilettante), իսկ իրենց խառնուածքով՝ բանաստեղծներ, որոնք ոչ թէ համոզումներէ, ըմբռնումներէ, սկզբ- բունքներէ է որ կը վարուին, այլ ներքին հոգեկան արամագրութեանէ:

Եթեանասունական թուականի այս գը- րականութիւնը, որքան արդիւնաւոր՝ ար- տաքինով այնքան եղած է ապարդիւն ներքինով: Ոճապաշտ գրականութիւն մը եղած է ան ամէնէն աւելի, ուր կշռու- թիւնն (rythme) ու հնչիւնը ամէնէն աւելի զրադեցուցած են գրականութեան աշխա- տարները:

Եթեանասունական թուականի գրա- կան այս հոսանքը, ութսունական թուա- կանի թուարեւելն ներս ալ անցած է, մինչդեռ վաթսուական թուականին հա- սած էր եթեանասունականի պատուար- ներուն առջեւ: Ութսունական թուակա- նը ամէնէն բեղմնաւորը եղած է ոճա- պաշտներու (styliste) տեսակէտով եւ միւս կողմէ նոյն համամատութեամբ ալ ազքա- տագած է գրականութիւնը գաղափարնե- րով:

Որոնք եղած են վաթսուական թուա- կանի գրական գործունէութեան յատկա- նշական կողմերը, ինչ տեսակ աշխարհա- հայեցողութիւններ սփռուած են գրակա- նութեան այդ շրջանին, ինչ ոճ գրական այդ շրջանը չէ կրցած տեւել եւ ինչ պատ- ճաններով գրականութեան նմանորինակ ըմբռնում մը, մեզի համար յարմարագոյնը պէտք է նկատել: Գրական քննադատու- թեան ձեւին ներքեւ, շարաթաթերիմ յրա- ղիկ պիտի աշխատի խղճամիտ ուսումնա- սիրութիւններով պարզել այս բոլոր կէ- տերը, ինչպէս նաեւ, ճիշտ միեւնոյն եղա- նակաւ վերլուծել եթեանասունական եւ ութսունական թուականներու գրականու- թիւնները, այս բոլորէն հանելու համար այն ամէն սկզբունքները, որոնց հիման վրայ կարելի է ունենալ բազմակողմանի գրականութիւն մը, հարուստ՝ գաղափար- ներով եւ կատարելութեան ձգտող՝ ար- ուեստի ու ոճի տեսակէտներով:

Մ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆ

ԻՆՉ ԿՐՆԵՆ ԲՈՒՅՈՒՆԵՐԸ

ՁԵՌՔԻՆ ԴԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

Կիները քնական եւ լնդոմին զգացում մը կը սնուցանեն մաքուր եւ սիրուն ձեռքեր ունենալու համար: Լոկ շնորհալի ըլլալու կամ թէ սնափառութեան համար չէ՞ որ պարտաւոր ենք մեր ձեռքերուն խնամք տանիլ, այլ, կին մը որ իր արժա- նիքը կը ճանչնայ, սոսկ իր արժանապատ- ուութեան գոհացման համար պարտի մեծ զգուշութիւն ընել, որպէս զի իր ձեռքերը ազտոտ չըլլան ու իր եղունգները՝ զարչե- ցուցիչ վիճակի մը մէջ:

Ընդհանրապէս անանկ կը կարծուի թէ տան արիւն մը որ տնային գործերով կը պարապի, չէ կարող ներկայանալի վիճա- կի մէջ ձեռքեր ունենալ: Ասիկա սխալ կարծիք մըն է անշուշտ: Տարակոյս չկայ որ ձեռքային աշխատութիւնները կը խո- չորցնեն ու կը սոճեցնեն ձեռքերը, բայց եթէ բոլոր կիներն ալ չեն կրնար նուրբ ձեռքեր ունենալ, ձեռքեր, որոնք ամէն կերպով գոհացնեն գեղեցկագիտական ճա- շակը, միւս կողմէ անուրանալի է որ քիչ մը խնամքով կարելի է պահպանել անոնց սպիտակութիւնը, շնորհալիութիւնը եւ նրո- բութիւնը:

Ասոր համար առաջին պայմանն է ձեռ- նոց կրել աշխատութեան միջոցին: Վառու- չուէ ձեռնոցներ կան հիմա, շատ նուրբ եւ աժան, որոնք կատարելապէս կը յար- մարին ամէն ձեռքային աշխատութեան, նոյն իսկ այն տեսակ գործերուն, որոնց մէջ կինը ստիպուած է ձեռքերը թրչել, զոր օրինակ, աման կամ լաթ լուայու ատեն: Ուրիշ տեսակ աշխատութեանց համար աւելի լաւ կ'ըլլայ լայն ձեռնոցներ կրել, պատրաստուած՝ այժեամի մորթէ, որ աւելի ճկուն եւ թաւշանման ըլլալով մորթը լաւագոյն վիճակի մէջ կը պահէ: Նոյն այս ձեռնոցները կարելի է գործա- ծել գիշերը, երբ օժուած են կակղեցուցիչ բովանդակով մը:

Երբ կին մը իր գործը վնասէ, պէտք է ձեռքերը լուայ գաղջ ջուրով, որուն մէջ կարելի խառնել քիչ մը bicarbonate de soude ալ: յետոյ պէտք է չորցուիլ շատ կակուղ լաթով մը: Երբեմն, ձեռքերը թաց եղած միջոցին, լաւագոյն է քանի մը կա- թիլ glycerine կամ քիչ մը cold cream քո- սել ու յետոյ չորցուիլ: Եթէ ձեռքերը դեռ կաշուն մնան, պէտք է քիչ մըն ալ փոշի քսել վրան:

Այս դիւրին եւ պարզ եւ խնամքներով տնական գործերու մէջ ամէնէն աւելի բազմաշխատ կինն իսկ կրնայ վստահ ըլ- լալ որ սպիտակ, մաքուր եւ ճկուն ձեռ- քեր պիտի ունենայ:

* *

Մինչեւ հոս խօսեցանք տան արիւնջ ձեռքին վրայ: Ազնուական եւ բարձր դա- սու կնոջ ձեռքը քնականարար նուազ վը- տանդի տակ է խաթարուելու եւ կոշտու- նալու: այսուհանդերձ, ան ալ ստիպուած է կարգ մը խնամքներ տանիլ: Նախ, ձեռ- քերը պէտք է լուայ կարելի եղածին չափ քիչ, ամառը՝ պաղ ջրով, իսկ ձմեռը՝ զաղջ: Կարելի է լիմոնի ջրոտ կեղեւ ալ քսել մատներուն, որովհետեւ լիմոնը պարզ ջու- րին պէս չի կարծրացներ:

Գիշերը, պէտք է ձեռքերուն վրայ քը- սել հետեւեալ քիմիական բազադրու- թիւնը, ու այժեամի մորթէ լայն ձեռնոց- ներ դնելով պառկիլ:

- Savon blanc mou 113 gr.
- Glycérine pure 170 gr.
- Huile d'amandes douces 500 gr.
- Essence de thym 5 gr. (Piesse)

Պատրաստութեան եղանակը ահաւա- սիկ: Սանդի (համան) մը մէջ խառնեցէք savonը եւ glycerine, յետոյ քիչ քիչ աւել- ցուցէք huile d'amandes, կարելի է այս կարգի ուրիշ նիւթեր ալ գործածել, ինչ- պէս cold cream, եւ այլն:

Եղունգները շատ կը նպաստեն ձեռքի գեղեցկութեան, բայց մեծ խնամք կը պա- հանջեն հարթ, ողորկ, վարդագոյն եւ սա- տարիանման ըլլալու համար: Պէտք է զանոնք կտրել եղունգի համար չիտուած մասնաւոր գործիքով, շաբաթը մէկ ան- գամ ամէն օր հարկ է եղունգի նուրբ խարտոցով մը կանոնաւորել զանոնք, որ- պէս զի միշտ ձեւաւոր մնան: Ամէն առ- տու, խնամքով լուացէք ձեր եղունգները խողանակով եւ քիչ մը անուշահոտ օճա- սով: յետոյ լաւ մը չորցուցէք եւ հետեւ- եալ փոշիով չիեղէք զանոնք:

- Oxyde d'étain pulvérisé 5 gr.
- Poudre de talc 3 gr.
- Poudre d'amidon 3 gr.
- Essence de violette II gouttes
- Teinture de carmin IV gouttes

Այս ամէնէն վերջ հարկ է շեշտել որ մաքուր եւ գեղեցիկ ձեռք ունենալ իս- փաքողները պէտք է լրջօրէն հետեւին այս խնամքներուն, եւ չի գոհանան վարկպա- րազի նախաւածք մը նետելով բժշկական այս կարեւոր պայմաններուն վրայ: Ինչ- պէս շատ մը գաղափարներ իրենց գոր- ծագրութեամբ միայն կրնան իրական ար- դիւնք մը յառաջ բերել, եւ ինչպէս գի- տական շատ մը տեսութիւններ իրենց կի- բառամբ միայն ակնկալուած օգուտը կու տան, նմանապէս այս թելադրուած խնամքները ա՛ն առանց գոյութեան իրա-ւունք մը կ'ըստանան, երբ խղճամտօրէն կը գործագրուին ամէն մաքրասէր եւ զե- ղեցկասէր սնձի կողմէ:

ՏՈՒՐԻ. ՄԷՏԻՔՈՒՍ

Յ Ա Ն Գ Ը

(Յ Ա Ն Գ Ը Ի Կ)

Յա ն գ ղ,
Վառե շատերուն
Նախանձն ու փրփրուն
Սո՛ւր դժգոհանքը.

Ի ն չ ու ռ.
— Փայլուն, օղաչու
Թիթրան մը կրնան
Երբեքին մեջ ման
Կու գայ յար:

Ձի ն չ գ ո հ ա ռ,
Անմասոյց կաւ վիւ
Այն բաներուն պիւ
Որոնց համար
Չո՛ւր, անհամար

Սիրսեր հառաչեմ
Յածուքանց մեջիւն:

Յա ն գ ղ,
Յա ն գ ղ ե՛ ֆերթոյի
Ի ը ն ա ռ ի ն, սաղի ն,

Իրաս ն գ ղ:
Ի աղցրաձայն քոչուն,
Շեշտերովն հնչուն,
Հրապուրի չ ու ն ուր,
Ա. ն կ ու ս ա յ ա ն ուր
Յայտուն, գեղաչնորհ
Կեա ն ք ը,
Թրո ի չ ն ու կ ա ն գ ղ.

Յա ն գ ղ,
Մը ու ա յ կ աւ հեշտին
Չգացման, ինասին
Բաւք արձագանգը.

Յա ն գ ղ,
Խանդի, ներշնչման
Աղբիւր անկրման,
Հըմա յ ք ու պ ս ռ ա ն ք,
Շողչողո՞ւն ձախրանք,

Յա ն գ ղ,
Ա. ն՝ ուր անթրքով,
Մեղմիկ կաւ փուրքով
Բանայ մեր մտքին
Յորդանուս, անգի՛ն

Սահանքը.
Ա. ն ո՞վ, յուսապար
Խօսք ու գաղափար
Պաննեկ սիրաբար

Մեր խոհանքը:
Յա ն գ ղ,
Հեզ բանաստեղծին
Անբապտ, բնածին
Ո՞յժն եւ ախոփանքը.

Յա ն գ ղ,
Ժպտուն, անուշիկ,
Բաւն այն ուր յուշիկ
— Բաւերուն բա ն գ ղ —
Չայնով սիրարժարծ
Ի ա յ մ ա ի ռ ե շ յ ա ն կ ա ռ ծ
Ի ը ռ ի չ ի ն ժ ա ն գ ղ:

Յա ն գ ղ,
Յոյլ ու հոյակի
Պարիկ գեղանի,
Ա. ն ձ ա ու կ եր պ ա ռ ա ն ք,
Փափո՞ւն, նըրքանգ,

Յա ն գ ղ,
Լո՛յսն այն ուր հեռուն
Կը ցոխայ քրքուն,
Եւ ուր շատերուն
Ա չ ֆ ի ն ս ե ռ ե ու ն
Կը բը ռ ի վ ճ ա ն գ ղ . . . :

Յա ն գ ղ,
Հընտնոր ներհուն
Հին գըրողներուն

Բանահրոյ դ ջ ա ն ք —
Յա ն ն ու ս ա ն ջ ա ն ք . . .

Յա ն գ ղ,
Հեշտութեանց հանքը,
Երկնային վանքը,
Իւ միայն հրճուանքը,
Եւ որով, անշուշտ
Պիտի, օր մը, կո՛ւշտ
Տողեմ իմ կեանքին
Հուսի գըրարբագին
Հրածեշտի բանքը:
Յա ն գ ղ . . . :

Ս. Ա. Փ. Ս. Ա. Ս. Ն.

Ա Ն Տ Ի Պ Է Ջ Ե Ի

Հետեւեալը՝ հաշակաւոր Խ. Պ. Մխամբանի բարգաւաճութիւնն է նախնեաց գեղեցիկ ու նովն ու յեզուով, զոր հանգուցեալ պաշտօնի բարեկամներէն բաճաւտե անձ մը իր ձեռք. գիրներէն գտնելով յանձնած է մեզի իբրև նմայց: Վեհեմիտան ու Վ. իննական գրաբառներու համեմատական ծախօր պայտարին առիւ, կրնայ, ի վերայ այլոց, իր այժմեալ թիւնն ունենալ այս գրաբառի պատարիկն ալ՝ հիւսուած մեծ գրաբառագէտէ մը, որ երկու Դպրոցին (Վեհեմիկի ու Վ. իննականի) միջին օտարի մը հալած է վեհաբար:

Գ Ե Ղ Ը Ն Զ Ե Բ Ե Կ Ո Ր Թ Ն

Իանգի շրթունք իմ հրպան ի քո դեռ եւս չի բաժակ,
Իանգի գնակաս իմ գունաս ՚ի մեջ քարից հանգուցի,
Իանգի գեղզուդ ծրծեցի մերք ընդ մերք սիւզ անուշակ
Հոս խնկաբոյր ՚նդ ոչորսիք պարածածկեալ բոսուերի.

Իանգի եղե արժանի բարբառ ՚ի քե ն շրտեղոյ,
Որ ծածկախակ ՚ի սրտին ծաւալանայ յերակունս,
Իանգի սեսի գո շաղիւն, քանգի սեսի գմայիս քոյ,
Ա. չկունք քոյին յաղերս իմ եւ շրթունք քո յիւ շրթունս.

Իանգի սեսի ճանանչեղ զնայեալ զչխոյս ՚ի սպառնուած
Նըշոյ մի քունըդ աստեղ, աւա՞ղ, յաւերժ քոյեղոյ,
Իանգի սեսի անկանիջ ՚ի ծով ինոցքս կենաց
Թերք մի վարդի յապաւեալ ՚ի քոյոցդ իսկ օրերոյ.

Իշխեմ ասեղ սպաքե ն ցերսգախոյս անս անաց.
Ա. ն ջ ի ք, անց ջ ի ք հանապագ, չի ք ծերանայ ինձ երբեք,
Իանգի ք ի քսց ընդ ծաղիկանցդ ի սպառնապաւո թշնեղաց,
Ի՛ ի հոգուդս իմ ծաղիկ, զոր հասանեղ չի ք ունեք.

Նդիարեալ ՚ի նս քեոց ձեր, ոչ գեղցին ինչ յանօրոյս,
Յոր գծարաւ իմ հարկանեմ եւ զոր շրջես պատարուն.
Իան գձեր միսիր հաւօրեկ առաւել հուր գոյ հոգուդս,
Եւ ՚ի սրտի իմ գոյ սեք՝ քան զնոնացօնս ձեր գեղուն:

Վ. Ի. Ք. Ո. Ր. Հ. Ի. Կ. Ո.

Թարգմ. Խ. Պ. ՄԻՍՍ. Ք. Ե. Ն.



ԿԱՆԱՆՑ ԲԱԾԻՆԸ

Նր փութանք հաղորդելու մեր բոլոր ընթերցողներուն, որ ներկայ քիւէն սկսելով, քերթիս ԿՍՆՍՆՅ ԲՍՍՎՆԻՆ ֆոխացման համար կրցած ենք ապահովել Տիկին Ջապէլ Սասնանի մնացուն աշխատակցութիւնը: Ապահով ենք որ մեծապէս գոհացուցած պիտի ըլլանք մանաւանդ մեր ընթերցողներէր, որոնք իրենց կեանքին ու կոչումին հետ սերտ կերպով աւրելու յաջող կենսական խնդիրներու մասին յանապաղ առիթը պիտի ունենան լուրջ ու բազմակողմանի յօդուածներ կարդալու քերթիս աշխատանքին ներքին:

Կ Ն Ո Ջ Շ Ս Ր Ց Ը

Աշխարհի ամէն կողմը, այսօր մեծ եռանդեամբ կը զբաղին կնոջ ազատագրութեան խնդրով: Եւրոպայէն մինչեւ Ամերիկա կիները լայն կ'ընեն ինքզինքնին շատոնց ի վեր, իրենց բազմակողմանի զարգացման տէրը դառնալու համար, այս համաշխարհային ձգտումը գոյութիւն ունի ամէն քաղաքակրթութեան եւ ամերիկեան երկրի մէջ, կնոջ բարոյական եւ մտաւարական վիճակը բարեփոխելու նպատակով:

Մեր նպատակն է առ այժմ կարելի եղածին չափ փնտոնել թէ ինչ եղած են նախնական պատճառները կնոջ ստորագրաման, թէ ո՞րքան իրուացի նկատուած են անոնք եւ թէ ո՞րչափ կիները արժանի եղած են իրաց այդ վիճակին:

Յայտնի է թէ ամէն դարու եւ ամէն երկրի մէջ, ինչ որ այ ըլլայ ընկերական վիճակը եւ միջավայրը, կին մը՝ երբ արտասովոր մտաւորական ոյժ մը ունի, առիթը կը գտնէ ինքզինքը արտայայտելու եւ իր կարողութիւնը յարգել ապրու: **Féminisme** ամէն ցեղի մէջ միջակ կարողութեանց համար նշանակութիւն ունի, անիկա ընդհանուր մտաւորակը կը բարձրացնէ, բայց մոռնալու չէ թէ անիկա կ'արտադրէ նաեւ երբեմն միջակ եւ թեթեւակի կրթութիւն մը, որ շատ անգամ կը պատճառէ ձիճազելի ծարայեղութիւններ: Մոյլիւսի Բրեսիլեոզները եւ հիմակուան **bas bleu**ները այս գասակարգը կը կազմեն. եթէ ընտանիքի մը համար ազնետալի անդամ մըն է սղէտ կին մը, հաւասարապէս ողբալի երեւոյթ մըն է իմաստակ կիներ:

Մակայն ամէն փոխանցման շրջանի մէջ սղեղ տիպարներ մէջտեղ կ'ելնեն. անոնք կ'արժեն կը կորսնցնեն իրենց նախկին առաւելութիւնները, առանց գոն կարենալ հասնելու իրենց ձգտած կատարելութեան. ստիկա պէտք չէ մեղ յուսահատեցնէ. բայց նոյնպէս աններելի սղի-

տութեան մը արդիւնքն է այդ վիճակներուն վրայ հիմնել բարձրորակ փոփոխութիւնը: Ատոր ապացոյցը կուտան մեծաւ մասամբ ուսու ուսանողութիւնը եւ կը գիտեմ որ զժողովրդարար մեր բարձրորակ մէջ ալ իր մտասակար ազդեցութիւնը ունեցած է ատրկա մարդկային ընկերութեան մէջ, կիներու սխալ հասկացումը գաստիարակութիւնը ապահով մէկ միջոցն է ցեղի մը ապաստան:

Ընկերական պատմութեան մէջ կը տեսնենք որ կիներ քիչ բացառութեամբ նպատակը եղած է էրիկ մարդուն. Յոյները՝ որոնք քաղաքակրթութեան այնքան բարձր աստիճանի մը հասած էին, կիները շատ շատ վար կը դասէին. ստոր ապացոյցը կը տեսնենք Պղատոնի մէջ, որ կիներու համար ընդարձակ իրաւունքներ կը պահանջէ: Հռոմի մէջ քրմութիւններէն զատ կիները նոյն ընկերական դիրքը ունէին: Քրիստոնէութիւնը շատ չբարեփոխեց կնոջ վիճակը. Միջին Դարու մէջ ասպետական ծայրայեղ պաշտամունք մը եղած է կնոջ՝ միւս կողմէն պէտք չէ մոռնալ թէ ընդհանրապէս կիներ համարուած է մարդկութեան գլխուն պատահած չարիքներուն աղբիւրը: Ուրիշ շատ ցեղերու մէջ ալ, մինչեւ Ճարմոնցիները եւ Չինները, Պոտոտայի կրօնքին մէջ իսկ, առաւել կամ նուազ կիներ այրէն նուազ իրաւունքներու տէր էր:

Ատոր փոխարէն նախկին ժէրմէնները շատ յարգանքով կը վարուէին իրենց կնոջ հետ. երբ այրերը մինակ որսորդութեամբ եւ պատերազմով կը զբաղէին՝ կիներն էին որ կը կարգադրէին տանը եւ գաշտի գործերը (**Tacite. — Germania**): Նոյն բանը կը գտնենք նաեւ Կալլիտայցիներուն մէջ, բայց ասոնք բոլորովին բացառութիւններ են եւ ցոյց կու տան նոյն ցեղերու մէջ բարոյական տեսակ մը հասարակչութիւն, եւ արդէն կը տեսնենք որ մեր ընկերութեան մէջ իսկ, երբ հետզհետէ կ'իջնենք ստորին գասակարգները, աստիճանաբար կը պակսի կնոջ համար յարգանքը. այսպէս Կարելի է դատել ժամանակամիջոցի մը, ժողովուրդի մը, գասակարգի մը եւ նոյն իսկ անձի մը կրթութեան աստիճանը՝ կնոջ հետ վարուելու եղանակէն (**L. Büchner. — «A L'Aurore du Siècle»**):

Էրիկ մարդոց ամէնէն կարեւոր գէնքը կնոջ գէն՝ անոր ֆիզիքական տկարութիւնը եղած է, որով նաեւ, իրրեւ ընկան արդիւնք, ուղեղին ստորնութիւնը. ընկան է թէ բազմաթիւ դարերու ընթացքին մէջ, կիներ անգործութեան գաստարտուած, իր բոյնին կապուած, ընախօսական պայմաններով չէր կրնար

հետզհետէ չը կորսնցնել իր ֆիզիքական ուժը, եթէ նոյն իսկ ներթափանց թէ հաւասար ըլլար այդ պարագային մէջ էրիկ մարդուն. պէտք է ըսել թէ կիներ վիճած այր մըն է (**Aristote**). ինչ որ նոր իմաստասէրներէն ունի կ'ուզեն հաստատել. պատճառ մը չկայ այսպէս հաստատու. ընդհակառակը, կը տեսնենք որ կենդանական ուրիշ ցեղերու մէջ իսկ, շատ անգամ էգը աւելի ուժով է արուէն. նոյն իսկ, երբեմն ոչ միայն արուն աւելի պղտիկ եւ աւելի տկար է, բայց նաեւ նուազ խելացի. թաղանթաթեւներու (**hyménoptère**) տեսակի մէջ (մեղու, մրջիչն պիծակ եւն.) արուին դերը բոլորովին երկրորդական է այսպէս ուրիշ շատ մը կենդանիներու մէջ ալ: (**L. Büchner. La vie psychique des Bêtes**):

Նոյն բանը կը տեսնենք կարգ մը վայրենի ցեղերու մէջ, ուր բնութիւնը դեռ չէ խաթարուած: Տահոմեցիք, Հիւրօնները կիներէ բազկացած գունդեր ունէին, որոնք նշանաւոր էին իրենց ուժով եւ քաջութեամբ: Ամազոններու առասպելական պատմութիւնն ալ կը հաստատու ապիկա, եւ արդէն բոլոր այն ասպարէզներուն մէջ, ուր կիներ շատ ուժ կը վասնէ հետզհետէ կը կորսնցնէ իր նկարագիրը եւ կ'առնէ էրիկ մարդու կազմուածքը եւ երեւոյթը:

Ինչ որ այ ըլլան կնոջ նախնական յատկութիւնները, անուրանալի ճշմարտութիւն մըն է թէ այսօր ժառանգական պատճառներով կիներ տկար սեռը կը կազմէ մարդկութեան մէջ, եւ ասիկա անչափ ընդհանուր է որ խիստ ուժով կին մը բացառութիւն, գրեթէ անընդհան պիտի համարէինք, եւ հետեւաբար սղեղ, Ասկէց յառաջ կուզայ նաեւ մտաւոր կարողութեանց տկարութիւնը. մարդը կը գերազանցել կիներ իր ամէն ձեռնարկութեանց մէջ. **Descendance** (**La descendance de l'homme et la sélection naturelle**) կ'ըսէ. «եթէ ցուցակ մը ունենալիք բանաստեղծութեան, նկարչութեան, երաժշտութեան եւ գիտութեան մէջ նշանաւոր եղած մարդերու, եւ նոյն նեւթերու մէջ հոշակաւոր կիներու, պիտի տեսնէինք թէ անոնցները նոյն իսկ բազկատել չէ կարելի երկրորդներուն հետ»:

Տարբեր կերպով ալ չէր կրնար ըլլալ էրիկ մարդը միշտ միջոցը ունեցած է գաստիարակուելու եւ իր միտքը կրթելու, անիկա ունի իր արամադրութեան տակ ինչ որ մարդկային հանձարը կրցած է արտադրել եւ կրնայ անոնցմէ օգտուիլ ինչ չափով որ ուզէ. մինչդեռ կնոջ դէմ

միշտ պատուար մը քաշուած է. սորվելու, գիտնալու բնական տենդը արդեօք չէ՞ տանջած կինը, ու չե՞ն գտնուած նաեւ անանկներ որ անիրաւարար իրենց առաջըր ցցուող արգելքներուն դէմ խիզախած են. բայց վերջապէս սովորութիւնը երկրորդ բնութիւն կը դառնայ եւ կը բաւէ դար մը, շատ անգամ՝ աւելի պակաս, քաղաքակրթութեան գաղաթնակէտին վրայ եղողներուն բարոյական ու մտաւորական անկումին համար: Ինչո՞ւ զարմանալ կրը կինը բազմաթիւ դարերու մէջ իր բարոյական եւ ֆիզիզական ուժը կորսնցուցած է:

Նոյնպէս, կարեւոր տարբերութիւն մը չկայ կնոջ եւ էրիկ մարդուն ուղեղին միջև. զիտութիւնը դեռ բաւական յառաջացած չէ մտքի ներելու համար հիմնական տարբերութիւններ գտնել երկու սեռերու ջրադային բջիջներու կազմուածքին մէջ (L. Büchner. «A L'Aurore du Siècle»):

Կը տեսնենք թէ ինքնին կնոջ դաստիարակութեան դէմ եղած արգելքները շատ հիմ չունին եւ ատենք աւելի մը՝ ուսած են էրիկ մարդու տեսակ մը եսասէր զգացումէն եւ նաեւ վախէն իր կեանքի ընկերին մէջ մրցակից մը գտնելու: Բայց ասոնցմէ զատ մեծամասնութիւն մը կայ որ կը խրոչի, ինչպէս արդէն ըսինք, այդ փոխանցման շրջանի մէջ գտնուող անանուն տիպարներէն. երբ կինը կարծելով իր անհատականութեան տէր գառնալ, բնտանիքը կը լքէ, կը մերժէ ամուսին եւ մար ըլլալ, եւ եթէ արդէն մար է, չուղեր իր տղան դիեցնել՝ կարծելով թէ ատիկա ժամանակի կորուստ մըն է իրեն համար, այդպիսիները անշուշտ շատ տարախոյսիկ պատուհաս մըն են ընկերութեան մէջ եւ ատենց դէմ մարտնչիլ ոչ միայն էրիկ մարդոց գործն է այլ նաեւ մանաւանդ կիններուն:

Կնոջ բնական եւ տրամաբանական գերը՝ իր բնատնիքին մէջ եւ զաւակներուն դաստիարակութեանը նուիրուած՝ արդէն կարծուածէն շատ աւելի գժուարին դեր մըն է. եւ ատիկա իր կատարելութեան մէջ կիրարկելու համար է նաեւ որ՝ պէտք է կինը անկաշկանդ իր մտաւորական կարողութիւնները զարգացնէ:

Ատեն մը՝ երբ օտար ուսանողներին կը տեսնէի, մագերնին կտրած եւ ակնոց մը աչքերնին, կոկորդին սեղմուած կեղծ օձիքի մը մէջ, անակաւն եւ գրեթէ կուպիտ շարժուածքներով, ինքզինքս չէի կրնար արգիլել, արգահատանքով խորհելու թէ ի՞նչ սարսափելի, գրեթէ ոճրագործ պալքար մը մզած ըլլալու են այդ օրիորդները իրենց կանացի հոգեոյն բոլոր արդարացի ըմբոստացումներուն դէմ, յառաջ բերելու համար այդ այլանդակ էակները որոնք ոչ կին են եւ ոչ ալ այր կըրնան ըսուիլ:

Ֆրանսացի կինը, միշտ գերազանցապէս

կին, իր հաւասարակշռութիւնը չի կորսնցնիր եթէ մանաւանդ նիւթական կացութիւնը թույլ տայ. անիկա՝ շատ pratique ամէն բանի մէջ, կը զարգանայ, իր բնածին շնորհներուն նոր, եւ պիտի ըսեմ անհրաժեշտ հրապոյր մը աւելցնելու համար: Ֆրանսայի մէջ՝ գործաւոր դասակարգն է որ կը տուժէ. ամէն օր միջինաւոր կինը իրենց կեանքը կը մաշեցնեն անխնայութեամբ, մեքենաներու ժխտին տակ, բարոյապէս եւ նիւթապէս ապականուած մթնոլորտի մը մէջ, ուրիշ գուրս կ'ենեն հիւանդանոցի մը անկիւնը մեռնելու եւ կտամ եթէ երիտասարդ են, փողոցը քաշքշուլ խորտակուած եւ արկածալից կեանք մը:

Միչէ՛ կիններու սքանչելի պաշտպանը, իրաւամբ բսած է թէ կին գործաւորը հրէշութիւն մըն է:

Ֆրանսայէ դուրս, եւրոպական ուրիշ երկրներու մէջ ալ կիները իրենց հացը կը հարեն երբմեւ տաժանելի աշխատութեամբ. ասիկա, ըլլալ ստիպամբ, ըլլալ կամաւոր, առաջին եւ գլխաւոր քայլն է. տնտեսական անկախութիւնը դուրս կը բանայ նաեւ մտաւոր եւ բարոյական զարգացման:

Գործաւորուհիներէն զատ, որոնց վիճակին բարւոքման համար կ'աշխատին հեղինակաւոր եւ տաղանդի տէր կիներ, սովորական բան մը սկսած է դառնալ կին բժիշկը, կին փաստաբանը, կին գիտունը, մէկ խօսքով՝ բոլոր ասպարէզները որոնց մէջ կը պահանջուի խնամք, ճաշակ եւ համբերութիւն, ինչպէս տղոց դաստիարակութիւնը, հիւանդներու խնամքը եւ այլն:

[Այս հարցերը ինքնին կարող են առատ նիւթ հոյժայթիւլ ուրիշ յոգուածներու բայց այժմ համառօտ կ'անցնիմ ընդհանուր գաղափար մը միայն տալու համար:]

Բայց մանաւանդ կինը, շատ ջրային եւ զիրարզաց, յարմար հասկնալու, նախազգայու եւ թափանցելու ամէնէն նրբին զգայնութիւններու, գերազանցապէս զգայնօտ՝ ինքն ալ, պիտի ըսեմ թէ էրիկ մարդէն աւելի կարող է գեղարուեստական եւ գրական զբաղմանը:

Ասիկա շատ աղէկ հասկցած են մանաւանդ Արեւելքի ցիզերը, որոնք իրենց հնաւանդ եւ ժառանգական իմաստութեամբ, շատ աւելի խելացի կերպով կը վարուին կնոջ դաստիարակութեան մէջ. Արեւելքի աղջիկը նախ կը սորվի երգել, պարել, նուագ ածել եւ հէքեաթներ պատմել (Nax Nordau. — «Paradoxes Sociologiques»): Ասիկա կը կազմէ իրենց հիմնական եւ առաջին դաստիարակութիւնը. եւ պատճառ կ'ըլլայ որ անոնց մէջ ամէնէն աւելի գեղարուեստի տաղանդ ունեցողները կարենան իրենց բնական կարողութիւնը մշակել: Ասկէ՛ այն շատ մը բանաստեղծուհիները, երգչուհիները եւ պարուհիները եւ մանաւանդ այն ընդհա-

նուր երազոտ նկարագիրը Արեւելքի կնոջ որ իրեն արհամարեւ կուտայ նիւթական տեսակ մը խնդիրները, որոնք իր աչքերը կը ստուերեն, կ'անուշցնեն եւ իրեն քալուածքին եւ շարժումներուն կուտան այն հանգարտ եւ աղնուական երեւոյթը որ ի զուր պիտի փնտռէք նոյն դասակարգին պատկանող Եւրոպացի զւերագրող եւ հապճեպող աղջկան քով: Բազմաթիւ օրինակներու մէջէն յիշենք այն արեւելքի պարմանուհիները, որոնք բանաստեղծական կտորներ կ'արտասանէին հանդիսական առիթներու մէջ, եւ իրենց գրելու խնուն վրայ կը կրէին ապառոյներ, որոնց վրայ գրուած կ'ըլլային բանաստեղծական հատուածներ:

Մեզք որ սակայն բոլորովին մոռնալով այս անգական գեղեցիկ բարքերը, Արեւելքի մանաւանդ քրիստոնեայ ցեղերը կը ձգտին անիմաստ եւրոպականացման, անոնք հետզհետէ կը կորսնցնեն իրենց ամէնէն բնորոշ եւ գեղեցիկ յատկութիւնները, անոնց փոխարէն ստանալու համար Արեւմուտքի ամէնէն ապականուած, անմէնէն տգեղ սովորութիւնները, որոնք նոյն իսկ խստութեամբ քննադատուած են այդ քաղաքակրթեալ ազգերուն հոչակաւոր իմաստասէրներէն: Այսպէս է որ feminismը սխալ կերպով ըմբռնուած, կը սպառնայ աւելի վեաս հասցունել մեզի: Մեր մեծ մայրերուն բարութիւնը, մայրական ուժգին զգացումը եւ բնտանեկան բարքերու մաքրութիւնը պէտք չկայ կորսնցնել, ձեռք ձգելու համար ամուլ կիններու անշնորհ տիպարներ, կուրծքերնին չորցած եւ ըմբոստացող՝ ընկերական ամէնէն նուիրական պարտականութեանց դէմ, իմաստակ, յաւակնօտ, եւ բնականաբար տգեղ, անհոնապէս տգեղ:

Ատիկա զարգացած կնոջ տիպարը չէ՛ բնաւ, եւ ատիկա շարաշար արհամարհուած է Եւրոպայի մէջ, իրբեւ ամէնէն ծածաղելի եւ հրէշային արտագրութիւնը մեր ժամանակամիջոցին:

Մեր ցեղին համար որ երկար դարերէ ի վեր ընկերական բարքերու որոշ կողմացք մը ունի, ծայրայեղ զգուշաւորութիւն մը անհրաժեշտ է գուրսէն եկած ամէն ազգեցութեանց համար, մոռնաւանդ եթէ անոնք կու գան մեզի բոլորովին ներհակ միջավայրէ մը:

Ես գիտած եմ որ, շատերու քով, մեր ունեցած առաւելութիւններու գիտակցութիւնը իսկ կը պակսի եւ տխրութեամբ կը խորհիմ բոլոր անխուսափելի սխախտութեան, որոնց մէջ բնականաբար կ'ընան այդ անհաւասարակշիռ միտքերը: Բայց խնդիրը շատ կենսական եւ անմիջական է:

Առայժմ ցանկալի էր որ երկու սեռերը առանց փոխադարձ հակառակութեան եւ իրարու մէջ թշնամիներ տեսնելու, անմիջապէս անկաշկանդ եւ կորովոտ, զարգացնէին իրենց ուրոյն նկարագրին եւ

խառնուածքին համեմատ իրենց բնածին յատկութիւնները եւ երկուքն ալ կարող իրենց դերին մէջ, իրարու ձեռք տալին կարելի եղածին չափ երջանիկ անցնելու համար կեանքի ուղիէն:

ԶԱՊԷԼ ԵՍՍՅԵԱՆ

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՂՐՈՐԱՂՋԿԱՆՍՍ՝ ԱՐՄԻՆԵԻՆ

III

Երբ այս առաւօտ կը պատրաստուէի քեզ գրել, ծառաս սիրելի մօրդ այցելու թիւնը յայտնեց: Առտուան չորսն էր:

— Բարեկամս, ըսաւ մայրիկդ, աշխատանոցս մտնելով եւ գէմս նստելով, կ'ուզեմ վանել մտքէս մտատանջութիւն մը որ ամբողջ գիշերը զիս հանգիստ չի քնացուց: Այսօր չէ՞ որ սովորութիւն ունիս գրելու փոքրիկին:

Պատասխանեցի թէ իրացնէ 15 օրը անգամ մը շարաթ օրերը այդ հաճելի պարտականութիւնը կատարելու հաճոյքը կ'ունենայի:

— Ո՛րքին պիտի ուզէի, պիտի սիրէի... Աստուած իմ . . . ինչպէս ըսել առանց քեզ վիրաւորելու:

Կ'աղաչէի տիկին մօրդ որ բնաւ չքաշուի եւ խոստովանի բացէ ի բաց ինչ որ գինքը կ'չարչրէր:

— Իրա՛ւ, պիտի չվիրաւորուի՞ս . . . այն է որ, դիտե՛ս, պիտի ուզէի կարելի եղածին չափ քիչ անգամ միջամտել Արմինէի հետ ունեցած թղթակցութեանդ . . . մինակ երէկ չէ տոջի օրը. երբ զինքը տեսնելու գացի խօսարանին մէջ, այնքան տխուր եւ մտատանջ դտայ որ պարտք համարեցի խոստովանցնել, պատճառը իմանալու համար . . . : Վերջին նամակդ՝ որով իր պջրասիրութեան համար քիչ մը կշտամբեր ես՝ մնծ ցաւ պատճառներ է իրեն: «Եթէ նա՛ որ զիս լաւ կը ճանչնայ ու այլքան խօսօրէն կը գատէ, ըսաւ, ինչպէս պարտին դատել միւսները՝ որոնք միայն արտաքին երեւոյթները կը տեսնեն . . . »

Ա. եյրուց նաեւ թէ քննադատութիւններդ գինքը անստուգութեան եւ չփոթութեան մէջ ձգեր են: «Ինչպէ՞ս ընել . . . կը կրկնէր, սակայն եւ այնպէս չէր կրնար ընտրել հազուատի համար այն գոյները՝ գօրս ծիծաղելի կը գտնեմ եւ գլխարկի այն ձևերը՝ որոնք ինձ չեն վայել . . . թող ուրեմն հետեւ ինք հաւնի եւ ընտրէ, հոգս չէ: Կը կարծէի որ վայելուչ հագուելու ձեր երկուքին ալ հաճոյք կը պատճառէր . . . »

Այսպէս խօսեցաւ մայրիկդ. գալով ինձի՝ չփոթած էի եւ սիրտս կը խշխշար:

— Խեղճ Արմինէ . . . կը մըմնջէի, եթէ գիտնայի որ իրեն վիշտ պիտի պատճառէի, առանց երկմտելու նամակս կրակին բոցերուն յանձնած պիտի ըլլայի: Ա՛մէն պարագայի մէջ պէտք է որ այսօր գրեմ:

— Անշուշտ, նամակիդ կը սպասէ բուն անհամբերութեամբ մը, որովհետեւ կ'երեւի որ խոստացեր ես անոր մէջ քօքեր ըլլալու լաւ միջոցը ցուցնել: Ուրեմն զրէ անոր անպատճառ, բայց խնդրեմ . . . դոնէ այս անգամ շատ խիստ մի՛ ըլլար . . . մի՛ լացներ խեղճ փոքրիկը . . . այնքան մատղաշ է եւ սիրտը ա՛յնքան մաքուր եւ անպղտոր . . . :

Երբ մայրդ՝ հանդստանալով թէ ա՛լ եւս քեզ պիտի չի լսցնեմ՝ զիս մինակ թողուց, մի քանի վայրկեան խորհրդածութիւններու մէջ թաղուեցայ եւ ինքզինքս բաւական կշտամբեցի Այսպէս ուրեմն, վերջին նամակս՝ զոր խանդակաթ կը կարծէի՝ քեզ տխրեցուցեր է Հեռաձուռ եղբր էի պարզապէս զգայուն սիրտդ արթնցնել, եւ ա՛ն՝ զայն վիրաւորեր եմ: Աւա՛ղ, սիրելի բարեկամուհիս, առաջին անգամը չէ որ նմանօրինակ անբխտութիւն մը ինձ կը վիճակուի, եթէ ոչ հետդ, դոնէ հասարակութեան հետ: Ո՛ր գրագէտը ապշած չէ իր յօդուածին տրուած ծայրայեղ մեկնութենէն, երբ ինք կ'ենթադրէ թէ ամէնէն չափաւոր ոճով գրած է իր գաղափարները կամ ո եւ է հարցի մը վերաբերեալ իր կարծիքները: Պատճառը այն է որ մեզմէ իւրաքանչիւրը կարգադաժին մէջ կը մնտոնէ գտնել իր ընկերական, դպրանական եւ ուրիշ կիրքերու սնունդ մը . . . :

Եւ կը քրտ նամակիս ընթերցումը՝ որ այնքան քեզ տակնուվրայ բրբաւ՝ զիս կը զուարճացնէ . . . : Ազուտոր աչքերդ լացի՛ն. խղճի խալթ մը կը զգամ:

Եւ քանի որ քեզ վշտացնելու աստիճան անճարակ գտնուեցայ, սիրտդ սիրաշահելու համար խօսքը կը յանձնեմ քարոզչներէն ամէնէն քաղցրին՝ Ֆէնըլոնին, որ իգական սեռի մասին խօսելով կ'ըսէ. —

«Ճշմարիտ շնորհները պարտաւ եւ կեղծ զարգերէ կախում չունին. բայց կարելի է փնտաել մեր մարմինը ծածկելու համար պէտք եղած հազուատներուն մէջ մաքրութիւն, վայելչութիւն եւ համեմատութիւն:»

Այո՛, հազուատ մը պէտք է որ ըլլայ մաքուր եւ վայելուչ եւ ասի այնքան տարրական է որ չարմեր վրան ծանրանալու Բայց համեմատութեան վրայ քիչ մը ծանրանանք եւ երկրաչափներու պէս մեկնութիւններ տանք:

Ամէն վնասակար պջրանք համեմատութեան սխալ մըն է:

Չեւերու այլանդակութիւնը համեմատութեան սխալ մըն է: Գոյներու պոռոտ զուգորգութիւն, պիտանի հազուատներու վրայ աւելցուած զարգերու չափազանցութիւն, ցուցամուտութեան համար գոհարեղէններու կոյտ մը, ասոնք համեմատութեան սխալներ են:

Պիտի աւելցնենք նաեւ թէ համեմատութեան սխալ մըն է, երբ հազուատի մը

զարդարանքը բացայայտ կերպով անհամաձայն է կրողին հարստութեան հետ. համեմատութեան սխալ մըն է տարիքը առած կնկան մը՝ երիտասարդի մը նման հագուելու եւ զարդարուելու յամառութիւնը:

Հիմակ խօսքս մասնաւորելով կ'ուզեմ քեզի. այս անգամ ալ լալու պէտք չունիս, պատրաստ եմ ձայնս հասած տեղը պոռալ թէ քեզմէ՛ աւելի սիրուն եւ պատուաւոր աղջիկ չիկայ: Սակայն խօստացիր ինձի թէ՛ ամէն անգամ որ հագուստ մը, գլխարկ մը, եւն. պիտի ընտրես, հետեւեալ հարցումը պիտի ուզեցես անձիդ. — «Սա հազուատը հաղնելով ի՛նչ նպատակ ունիմ»: Ուշիմ եւ անկեղծ ըլլալովդ, ճշմարտութիւնը պիտի պատասխանես: Եթէ այդ պատասխանն է՝ «կ'ուզեմ մարդիկը զարմացնել» կամ «կ'ուզեմ Ազաւնիէն, Վերգինէն, Հայկուհիէն աւելի լաւ հագուիլ . . . » եւ կամ վերջապէս «կը փափաքեմ որ զիս շատ հարուստ կարծեն . . . » քաջութեամբ վանէ այդ մտադրութիւնը, որովհետեւ ատի վնասակար պջրանքն է: Օգտակար, յանձնարարելի եւ լաւ պջրանք պիտի ըլլայ, եթէ կարենաս ճակատդ բաց պատասխանել. «Իմ բնական առաւելութիւններէս կարելի եղածին չափ կ'ուզեմ ոգուտ քաղել ամէնուն եւ մանաւանդ զիս սիրողներուն աչքին առջեւ հաճելի առարկայ մը ըլլալու համար. ասկից զատ կո փափաքեմ որ արտաքին տեսքս պէտք եղածին պէս բացատրէ տարիքս, ճաշակներս, վիճակս, որպէս զի եթէ մէկը զիս սիրէ, անձս սիրէ, եւ ոչ թէ ծպտուած էակ մը:»

Տարբերութիւնը զիւրին է ըմբռնել, այնպէս չէ՞:

Երկու խօսք ալ ապագային վրայ:

Սիրելի Արմինէս, 19րդ դարու վերջերը ծնած ես. բայց քու կնովական կեանքդ պիտի ծաղկի գլխաւորաբար 20րդ դարուն մէջ: Խօհմութիւն է ուրեմն այժմ մէն քիչ մը խորհրդածել թէ 20րդ դարուն մէջ կանացի սովորութիւնները ի՛նչ պիտի ըլլան:

Այժմէն կարելի է դուշակել թէ ատանք շատ պիտի փոխուին եւ 1900էն մինչեւ 1950ի տարբերութիւնը աւելի զդայի պիտի ըլլայ. քան ան տարբերութիւնը՝ որ տեղի ունեցաւ 1850 թուականէն մինչեւ 1900:

Երբէք կանացի միտքը չյուզուեցաւ այնքան, որքան այս դարուն մէջ: Կինը կը սկսի իր գոյութեան եւ երջանկութեան հոգը ստանձնել, փոխանակ զայն թողելու մարդուն, ինչպէս որ էր մինչեւ հիմա: Այս յեղաշրջումը ուրանալիմարութիւն է ամէն անհատի համար, համակարծիք ըլլան թէ չէ կնոջ ազատագրութեան:

Կինը կը ջանայ իր վիճակը մօտեցնել էրիկ մարդուն վիճակին, այնպէս որ ապա-

ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

գաին Իրկու սեռի սովորութիւնները պիտի հաւասարին եւ անոնց մէջ տիրող տարբերութիւնը պիտի ջնջուի:

Կնոջ հագուստն ալ հարիւր տարիէ ի վեր տեղի ունեցած այրերու հագուստին կերպարանափոխումներու շրջանէն պիտի անցնի: Պատմութիւնը, սիրելի եղբորդ ջիկս, քեզի մանրամասնօրէն սորվեցուց թէ Միջին Դարու Եւրոպացիներու հագուստները գոյնզգոյն էին. այսօր մեր ծիծաղը կ'արթնցնեն անոնք, այդ հագուստները կրողներ կարելի է տեսնել 20րդ դարու մէջ միայն թատոններու մէջ կամ Բարեկենդանի զուարթ օրերուն: Այրերու հագուստներուն հաստարութիւնը հաստատուած է եւ մեծ կեդրոններու մէջ կարելի չէ զատել ծառան իր տիրոջմէն:

Քիչ կամ շատ հեռաւոր ապագայի մը մէջ անշուշտ կնոջ հագուստի խնդիրն ալ միեւնոյն լուծումը պիտի ունենայ. այն ատեն պիտի չի գտնուի պարահանուկէս համար մասնաւոր հագուստ, թատրոնի ուրիշ մը, այցելութեան՝ ուրիշ մը, ճամբորդութեան՝ ուրիշ մը, հարսնութեան՝ ուրիշ մը եւ այլն, եւ այլն: Կիններն ալ մարդոց պէս պիտի ունենան մէկ քանի միաձեւ հագուստներ:

— Ուրեմն, հօրեղբայրս, այդ ժամանակ վայելուչ, շիք կիներ կարելի պիտի չըլլայ գտնել:

— Սխալ, Արմինէ: Պիտի կրնա՞ս բսել որ այսօր մարդոց մէջ վայելուչ պարոններ չի կան: «Մաքրութիւնը, համեմատութիւնը, պատշաճութիւնը» ամէն ժամանակէ աւելի պիտի փնտռուին եւ գործադրուին:

Հագուստի խնդիրը լեզուի կը նմանի. ամէնքս ալ խօսելու համար միեւնոյն բաները կը գործածենք, բայց կը հարցնենք եւ, ամէնքս ալ միեւնոյն բանը կ'ըսենք:

Հեռու չէ այն ժամանակը՝ ուր կիներն ալ այրերու նման քեռեկօքի մը կամ ժաքթի մը մէջ տեղ ընտրութիւն պիտի ընեն:

Պատրաստուէ՛, փոքրիկ ընկերուհիս այդ ապագային, այժմէն պարզելով հագուստներդ, փնտռելով վայելչութիւնը՝ աւելի գոյնեղ գեղեցիկութեան եւ ձեւերու ներդաշնակութեան մէջ քան անոնց վրայ գտնուող սուղ եւ անմասն զարդերուն մէջ: Եւ աւարտելու համար այս նամակս, գարձեայ յիշեմ Ֆէնրլոնի հետեւեալ նախադասութիւնը:

«Պիտի ուղէի օրիորդներու ցուցնել այն վե՛ն եւ աղնիւ պարզութիւնը՝ որ կ'երեւի Հոմոսայեցի եւ Յոյն կիներու արձաններուն վրայ. հոն պիտի տեսնեն թէ մազերը անփութօրէն ու սերուն վրայ կապուած են. միագոյն, երկայն ծալքերով եւ ծիւղէն կերպանները օրքան հաճելի են եւ չքեղ:»

Մ. Կ. ՄԱԼԱՔԵԱՆ

(Նմանողաբար)

§ 11. Հարիւր. — Եթէ ասն մը ծխէն լոյզէն կամ կրակ վառուած ուրիշ մասերէն դիպուածով հրդեհ ծագի, արկածը անմաքութեան հետեւանք նկատուելով, տանտէրը երեք օրէն մէկ շաբաթ բանտարկութեան եւ 1—25 ոսկի տուգանքի կը դատապարտուի ի պատիժ անհողութեան:

§ 12. Իխֆայի ֆիրարի. — Ո՛վ որ բռնտէն փոխստական կամ ոճրագործութեամբ դատապարտուած յանցաւոր մը զիտութեամբ իր տունն ընդունի եւ թաքցատոց տայ անոր, վեց ամիսէն երկու տարի կը բանտարկուի. այս պատիժէն զերծ կը մնան սակայն փոխստականին ծնողքը, ամուսինը, քոյրը եւ եղբայրը:

§ 13. Մալը մեարուգ. — Եթէ մէկը գողցուած իր մը դնէ անգիրտութեամբ, պատիժ չի կրեր, միայն գողոնը կ'առնուի իրմէն առանց բան մը վճարուելու. իսկ եթէ գիրտութեամբ գնած ըլլայ, 24 ժամէն մէկ տարի ալ՝ բանտ կը դրուի:

§ 14. Գալպ վե զիւլիֆ մեարիքեար. Դրամանենգութեամբ զբաղող մարդիկ առ նուազն 10 տարի թիարան կը դրուին: Թէեւ պատժոյ չենթարկուի ր անգիրտութեամբ կեղծ գրամ առնող մէկը, բայց երբ կը հասկնայ կեղծ ըլլալը ու կ'աշխատի ուրիշի մը տայ, է՛ն քիչը ոսկի մը տուգանքի կը դատապարտուի: Ո՛վ որ շրջաբերութիւնը արտօնուած գրամներու արժէքը կը պակսեցնէ ժանտաջրով, խարտոցով կամ ծակող գործիքով եւ այդ կարգի գրամներ քշելով կը զբաղի, նմանապէս տասնամեայ թիարանի պատիժ կը կրէ:

§ 15. Տօլանտօճըրըգ. — Ո՛վ որ նենգութեամբ եւ խարդախ միջոցներով ուրիշներու գրամս, կալուածք, արժէթուղթը կամ որ եւ է մէկ ստացուածք շորթէ, 1—50 ոսկի տուգանքի, երեք ամիսէն եւ րեք տարի բանտարկութեան կը դատապարտուի եւ շորթածն ալ ետ կ'առնուի:

§ 16. Միւֆլիս. — Խարդախ սնանկ մը թիարարութեամբ, իսկ անհողութեան հետեւանքով սնանկացող մը մէկ ամիսէն երկու տարի բանտարկութեամբ կը պատժուի:

§ 17. Բըլվար. — Եպատակի մը իրագործումին համար, անձամբ կամ միջնորդութեամբ որ եւ է անուախ առնուած եւ տրուածը կաշառք կը համարուի: Նոյնպէս բան մը իրական արժէքէն աւելի կամ պակաս եղած չափազանց տարբերութիւնը (Ֆարգր Ֆահիշ) կաշառք կը նկատուի թէ՛ կաշառուուն (մարթէշի) թէ՛ կաշառատուն (բաշի) եւ թէ՛ միջնորդը (բայիշ) հանդէպ օրինաց. հաւասարապէս պատժոյ արժանի կը դատուին եւ առա-

ջին անգամ բերդարգելութեամբ ու վեց տարի պաշտօնազրկութեամբ կը պատժուին: Կաշառատուն պատիժէ զերծ կը մնայ՝ եթէ կեանքը, ստացուածքը, պատուր եւ օրինաւոր շահերը պաշտպանելու հարկադրութեամբ կաշառած ըլլայ, պայմանաւ որ խնդիրը դեռ չտարածայնուած կառավարութեան իմաց տայ:

§ 18. Ճէրն վե տարպ. — Եթէ մարդ մը ոչ թէ սպաննութեան, այլ ծեծի հետեւանքով մեռնի, յանցաւորը թիարան կը դրուի հինգ տարուան դատապարտութեամբ: Իսկ եթէ քան օրէն աւելի անկողնոյ ծառայէ կամ գործէ ու զբաղուի մէկ զաղրի, տեղի ունեցած բժշկական ծախքերն եւ առողջ վիճակի մէջ շահելիք դրամը վճարելու եւ երկու ամիսէն երկու տարի բանտարկութեան կը դատապարտուի յանցաւորը: Այս ատիճաններէն աւելի թեթեւ եղող յանցանք մը կը պատժուի շաբաթէ մը մէկ տարի բանտարկութեամբ կամ ասոր փոխարէն մէկ ոսկիէն հինգ ոսկի տուգանքով՝ զոր դատապարտեալը կը վճարէ ծեծուող կամ վիրաւորուող անձին, երբեմն բանտարկութիւն եւ տուգանք միանգամայն կը վճարուին:

§ 19. Թալիլիլի սեպիլ. — Բնակարան ունեցող ամբաստանեալ մը կրնայ բռնտէն արձակուել պահանջել եթէ իրեն վերագրուած յանցանքին պատիժը երկու տարիէն պակաս բանտարկութիւն կը տրամարդէ:

§ 20. Միւնագարտան մուսֆիլիք. — Պատիժ զերծ կը կացուցուին անոնք որ յանցապարտ եղած են յիմար վիճակի մէջ (ճիւնէթ), կամ կեանքի եւ պատուոյ պաշտպանութեան համար ակամայ, կամ անչափահաս տարիքի մէջ:

§ 21. Թալիլիլի ճեգա. — Պատժոյ թեւ թեւացուել կրնայ ձեռք բերուել Մի Միւնէն վե՛ափառ Սուլթանին Իրատէնով. որ ատեն մահուան պատիժը կը փոխուի թիարանի. թիարանի պատիժը՝ մշտնջենաւոր բերդարգելութեան, այս եւս՝ ցմահ աքսորի. առժամեայ բերդարգելութիւն եւ բանտարկութիւնն եւս՝ առժամեայ աքսորի:

§ 22. Քաղաքային դատարանները երկու տեսակ են. իրաւանց (հուգուլ) եւ պատժական (ճէգա). առաջնոյն կը ներկայանան առեւժափի, կալուածի եւ պայմանագրանցան դատեր, իսկ երկրորդին՝ ծեծի, վիրաւորումի, սպանութեան, դողութեան, խռովարարութեան եւ նմանօրինակ ուրիշ գատեր: Քաղաքային դատարանները երեք աստիճան ունին. Ա. նախագատ (պիտալթ), Բ. վերաքննիչ (խթիլաֆ) Գ. վճարեկ (թէմիլգ):

§ 23. Նախագատ ատեանին մէջ գատի մը տրուած վերջաւորութիւնը կըսուի պիտալիքն րուլիքի տավա: (Շար.)

Մ. Վ.

ԳԵՐԱԳՈՅՆ ՎԱՅՐԿԵԱՆԸ

ՔՐՈՋՍ ՅԻՇԱՍԱԿԻՆ

Երբ հիմա նորէն, տարիներ ետքը, դէմ առ դէմ կուգամ երբեմնի չարաչուք Ուրուականին, դաժան Հնձողին որուն ահեղ մանգաղը անգամ մըն ալ սրտիս շատ մօտ խոտորեցաւ՝ ձեռքս արհաւիրքով աչքերուս չեմ տանիր ու ցաւի տարածերժ, երկար ճիչին հիմա կը խառնուի կակազու մը մտքին՝ անընթեռնելի ստուար դիրքի մը առջեւ որուն գաղտնիքը յանկարծ քիչ մը աւելի պարզուած կը թուի, որովհետեւ կա՛յ մըն ալ, զինքը հողին կապող, խղճեցաւ հիմա։ Այդ գինով է թերեւս ամբողջական փրկութիւնը ու վերջին մարդը անշուշտ, միայն խորհուրդին անձնատուր, պիտի ամբողջական ճշմարտութիւնը տեսնէ։

Կեանքը յաճախ նմանցուցած են ճամբորդութեան մը, բայց մինչդեռ ճամբորդը տեւողութեանը միջոցին միշտ ժամանուածին կը մտածենք ու կը պատրաստուինք՝ կեանքին մէջ մահուան մտածելէ կը խուսափինք, կը քշենք, կը մերժենք անոր գաղափարը անհուն հեռաւորութիւններու խորը եւ իրօք, անմահի պէս կ'ապրինք։ Պատճառը անշուշտ այն է որ որոշ օրը չենք գիտեր ժամանումին, բայց կը դադարի՞, ատոր համար, ժամանումը ստոյգ ըլլալէ եւ մահը մաս չի կազմեր կեանքին։ Ինչպէս նաւահանգիստը ուր կը հասնինք մասն է ճամբորդութեան։ Օր մըն ալ, անոնց մէջէն որոնք միացուցեր էր ճակատադիրը իրարու, մէկը լոկի մեջիկ, կ'անհետանայ։ Ան հասեր է եզեր։ Չէինք գիտեր եւ կը փնտռենք զինքը դեռ։ Այս գաղափարը չենք հասկնար, այս իրաւունքն ու պարտքը մէկուն, զոր մեզի կորուստ կ'արձանագրենք ու դառնօրէն կը գանգատինք եւ կ'ողբանք։

Հիմա կը դաննեմ սակայն թէ միայն Մահն է մեծ, ընդհանուր, տիեզերական. կ'ընդունիմ զայն իբրեւ միջոցը ձեւափոխութեան որ կը կազմէ միշտ, ու միայն ինքը, աստիճանները սահողովն ուրկէ տիեզերքին ուժը կը բարձրանայ հետզհետէ մինչեւ Աստուած։ Մարդկային կեանքը այդ անհրաժեշտ ամբարձումին մէջ վիճակ մըն է միայն, թերեւս վերջին վիճակը։ Ինչպէս կազեր ուկրանոսին խորէն կը բարձրանան յամբօրէն մինչեւ ջուրին երեսը, այնպէս երկիրը կազմող ու ապրեցնող զօրութիւնը, իր մթնոլորտին, հողին բոյսերուն ու կենդանիներուն միջոցաւ որոնք անգիտակից փոխադրիչն են անոր, կ'անցնի, կը մտնէ մարդուն՝ երկրին գերազանց արտադրութեանը՝ մէջ որուն տրուած գիտակցութիւնը նախադուռն է իր աստուածութեանը։ Այդ կարողութիւնն է միայն որ կը կազմէ ամբողջ գերազանցութիւնը մարդուն, որուն ֆիզիքայէս

տարբերութիւնը միւս սոնաւորներէն անշուշտ աւելի քիչ է քան տարբերութիւնը որ կայ անոնց եւ կենդանական ուրիշ կարգի մը, օրինակ, թռչուններուն մէջ։

Մարդուն տրուած այդ յատկութիւնը, կ'ըսէի, ձգտումն է դէպի Աստուած որուն մօտաւոր միացումը մը յոյսն ու խնդրը՝ միայն ինքը ունի։ Եւ տեսէ՛ք, ինչպէ՞ս մարդը, որովհետեւ դեռ նիւթ է ու փակչած նիւթին՝ երբ փոխանակ հողույն նիւթով է որ կը զբաղի՝ իր միտքը որ կ'արշաւէր անհորիզոն միջոցներու մէջ՝ կը դանդաղէ ու կ'իյնայ։ Իր քայլերը փոսէ ի փոս կը նետեն զինք։ Երկու տարբեր կեանքեր են, հողույն ու նիւթին կեանքերը որոնց երկուքով ալ զբաղիլը միակ զգալիութիւնը կը կազմէ մարդուն։ Բայց մինչդեռ առաջինը կը հետաքննէ, կը տարածէ մտածումը, ինչպէս կեզրոնախոյս զօրութիւնը, ու միշտ դէպի աւելի բարձր ու հեռուն կը յայնցնէ իր ըմբռնումին շրջանակը՝ մօտեցնող զինքը ամէն օր քիչ մը աւելի դերագոյն զօրութեան։ Աստուծոյ, երկրորդը՝ կեզրոնաձիգ զօրութիւնն է որով գառնալով կէտի մը շուրջը՝ որչափ մօտենանք անոր, այնչափ կը նեղանայ մեր տարածութեան եւ յառաջդիմութեան շրջանակը։

Ամէն մարդ կը զգայ մահը իբրեւ անխուսափելին ու երբոր կը համի գերագոյն վայրկեանը, չէ՛, չի վախնար անկէ։ Բայց կեանքը որուն մէջէն կ'անցնի, հազարաւոր հետքեր կը ձգէ իր վրայ որոնց հաշիւը պիտի տեսնուի իրեն, Մահուան օրը։ Ինչպէս արդէն օրերուն մահն է որ ուրիշ օրեր կը չինէ եւ երէկուան երջանկութիւնն ու զգալիութիւնն են որոնք այսօրուանինները շինեցին՝ նոյնպէս այս օրերը ամբողջ պիտի յանգին մեծ վաղուան՝ Մահուան, որուն մէջի զգալիութիւնն ու երջանկութիւնը բնականօրէն կեանքն է հայթայթած։

Վայրկեան մը կայ ուր միտքը մահուան սեմին վրայ կոխելով կը վերագառնայ յանկարծական թափով մը դէպի ետ, անցեալին մէջ ու կը վերապրի կեանքը զոր ապրեցաւ, գէշ՝ եթէ զայն իր յանցանքովը գէշ ըրաւ, աղէկ՝ եթէ խիղճը՝ բարիին օրէնքը որ կը գտնուի ամէն հողի խորը չամբաստաններ զինքը։ Անոնք որոնք տեսած են մահը մօտէն, շատ մօտէն ու հրաշքով մը միայն ձողապրած անոր տիրապետութենէն, ինչպէս լերան մը գագաթէն գլորողները, ինչպէս ալիքներու մէջ խորասոյգ բնկղմողները, կը պատմեն ետքէն թէ տեսած են, որոշակի տեսած, իրենց մանկութեան օրերէն մինչեւ արկածային նախօրը վայրկեանը ամէն գըլխաւոր պատահարները, ամէն դաժան կամ անուշ տեսարանները իրենց կեանքին։ Ինչպէս կարելի է, պիտի հարցուի, քանի մը երկվայրկեանի մէջ կեանքի մը ամ-

բողջ շրջանը վերապրիլ։— Ինչպէ՞ս կ'ըլլայ, պոստախանենք, որ կէս ժամուան քունի մը միջոցին, երազներ կը տեսնենք որոնց գործողութիւնը ժամեր, օրերու մէջ կ'անցնի։ Բացատրութիւնը սա է որ քունին մէջ—մահուան նախափորձը—ինչպէս մահուան սեմին վրայ, միտքը կը խզէ իր կապերը ժամանակին հետ որ Աստուծոյ կողմէ մարդուն վրայ դրուած փականքն ու չափն է եւ ինչ որ մեր նայուածքովը երկվայրկեան մը կը թուի, մեռնողին այդ պահուն յաւիտենականութիւնն է իրօք։ Ինչ հաճոյք ուրեմն հանդարտ խիղճին, բարիին համար յիշել իր կեանքը անվերջ, հանդարտ ու լուսաւոր կերպով եւ չարին համար ինչ տառապանք՝ խղճահարիլ յաւիտեան։ Արքայութիւնն ու զօրութիւնն օրիշ բաներ են արդեօք եւ այն որ առաջին անգամ անոնց երկուքը ներշնչած է մարդուն, մահուան շատ մօտը գացող ու վերադարձող մը եղած չէ։ Ուրեմն եթէ մարդ այդ երկուքը միշտ իր սըրտին մէջը ունենար՝ պիտի ապրէր բարութեամբ իրեն ու իր նմաններուն հանդէպ։

Համայուելի Վ.Ա.Յ.Ա.Թ.Ե.Ր.Թ.

Գ Ր Ի Չ Ի Ս

Ո՛վ գրիչ, եկու՛ր քեզ հետ ըլլամ խօսակից, Յայտնեմ հոգւոյս վիճակն, իմ ցաւն ու կակիծ, Դու ես սրտիս ա՛լ անբաժան մտերիմ, Թըւեմ ես քեզ, զո՛ք դուն յար վըշտերն իմ։ Սակայն հողիս զայն անկարող յայտնելու, Թէ եւ Թարգման մի ես հնազանդ ու հըլու, Ձի երբոր սիրան հազար, ըզգայ խըռովի, Լեզուն հազի՛ւ մէ՛կ բացատրէ խըռովի։ Տըկարուծեամբս ի՞նչպէս պարզեմ սըրտիս վիշտ, Ո՛վ իմ զըրիչ, իմ փոխանորդս եղի՛ր միշտ, Դիտցո՛ւր անոր Թէ ի՞նչ կ'ընէ բաժանումն, Դո՛ւ բաժանման վիճակիս ես դարձնումն։ Ո՛վ իմ զըրիչ, նուէ՛րն անոր պաշտելի, Ո՛վ մըտերիմ զազանեաց սրտիս, սիրելի, Ի՞նչութեան եթէ լինի զըլու անասակ, Ներշնչես զայն, լընուս սիրով անապակ, Ձեռք մի փափուկ ու սիրասուն տաշեց քեզ, Ու իբր ընծայ նոր, Թանկագին՝ տըլաւ մեզ, Պաշտում ունիմ քեզ, իմ զըրիչ սեւամոյր, Ըսպատելով որ հասնի ակըզ հեզամբոյր։ Յոյս զայտեսան՝ մեզմէ վիշտս ու տայ նոր լոյս, Ա՛հ պաղատիմ, Թո՛ղ չի Թողու զիս անցոյս։ Թէ ոչ յայնժամ աշխարհ Թըլի ինձ խաւար, Սիրտ իմ լինի յաւերժախոնկ մի բուրբառ։

Թարգմ. Ն.ԿԵԱՐ ՀՍ.ՆԸՍ ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ՍՏԱՅԱՆՔ Գրոնիդէս քնն. Թ. Նալբանդեանի Բացատրութիւն Ս. Պատարագի Արարողութեան երկասիրութիւնը, 43րդ հրատարակութիւն Դաւթեան Գործակալութեան։ Կը ծախուի 5 դրչի։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՐ ԳԵՂԱՐՈՒԵՑՍ

«ՄԱՐԿԻՒՅԻՆ ԱՆՆԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Հոգեբանական հասարակ)

Այն բազմաթիւ շահեկան հրատարակութիւններուն մէջէն, որոնք վերջին մէկ քանի ամիսներու միջոցին լայն տեսան Անգլիոյ մէջ, ապահովաբար առաջին տեղը կը գրաւէ Մր. Մայերսի հոգեբանական հատորը, Մարգիայի Աննասակա նութեան վրայ: Հոգեբանական ուսումները, իրենց բոլոր յարակից պարագաներովը մեր Մամուլին մէջ քիչ անգամ երեւցած նիւթերէն ըլլալով, կ'արժէ ծանոթանալ այս գործին վրայ:

Յրէտէրք Մայերս, որ երկու աշխատակիցներու օգնութեամբ պատրաստած է զայն, կ'աւազադրէ պատասխանել սա կենսական հարցն թէ «Մարգիային անհատականութեան վերջամասնութիւնը, (survival) մարմնական մասէն ետք, կարելի է հաստատել գիտական ծանօթ խաղաղ կուլտիւրներով»:

Այս բազմախոյզման հարցումին պատասխանելու համար Մայերս ջանացած է հեռու մնալ ստուածաբանական տեսութիւններէ, քանի որ ինք ուզած է իր փոստերը հաստատել փորձառութեան և զննութեան վրայ հիմնուելով: Նմանապէս, կը զգուշանայ բնականական հարցերով խճողելու իր գործը, որովհետեւ իր առաջադրութիւնը չէ մարգիային անհատականութեամբ զբաղել, զայն նկատելով իր իմաստասիրական գաղափար մը, մասնաւոր թէ չուզէր զբաղել այն տեսակ խնդիրներով որոնք աւարկայական ուսուցչներու սահմանէն դուրս կ'իջնան:

Հին վարկածի մը (hypothesis) համաձայն, անհատականութիւնը միացումն էր հոգիին և մարմնին, հոգին կ'արբեր մարմնին մէջ և զայն կը ծառայեցնէր իր նպատակին, ու հոգին, թէպէտ անբացարձակ բայց իրական յարաբերութիւն մը ունէր ջղային կեդրոններուն հետ: Ինչ ապացոյց ունիւր այս վարկածը հաստատող: Մարմնական և մտաւորական գործունէութիւններ հանդիսութիւններ (analogy) ունին, և մտաւորական հաւասարակշռութեան խանգարումը կարելի է նմանեցնել մարմնին հակաբանական աճուաններուն «Սեւեռամտածումը (idée fixe) կարելի է բազմաթիւ երբեմն օտքի կոշտերուն, երբեմն ուռեցքի մը, երբեմն այտուցի վերքի մը, կամ վերջապէս քաղցկեղի մը»: Անկախ կրնայ պատճառ ըլլալ պարզապէս մարմնային այս ինչ մասին վրայ տեղային ցաւի մը, կամ տարբարածման և մահուան: Զգազգորութիւնը այս մասին շատ յարմար օրինակներ կրնայ հայթայթել մեզի, ինչպէս, զգացողութեան կորուստ մարմնային այս ինչ տեղային վրայ, կամ գնդերային գործունէութեան և մտային գիտակցութեան մասնակի բաժանում: Այս երկու պարագաներուն մէջ ալ անհատը կ'ենթարկուի ճիշտ այն վիճակին, որուն մէջ կ'իջնայ մէկը, որ երբեք չէր զարժ մը կը տեսնէ, բայց միևնոյն ժամանակ այնպէս կը կարծէ թէ այդ ձեւերը երբեք չեն:

Երբեմն կը պատահէ որ ջղայնութեան ենթարկուած հիւանդը նոյն իսկ անգիտակից կ'ըլլայ իր վիճակին, այս պարագային վրայ հիմնուելով Յրէտէրք Մայերս կ'եղբակցանէ թէ վճուկ կիները իրենց գիտելու կարողութեամբ երբեմն կը յաջողին ստոյգ, յայտնութիւններ ընել, քանի որ կըրնան նշմարել իրենց ներկայացող հիւանդին բոլոր անտանիքները:

Ինչպէս ջղայնոտ մարդիկ մերթ այնպէս կը կարծեն թէ մէկ մարմնի մէջ զոյգ անհատականութիւն կը կրնն, այնպէս ալ հոգեբան բժիշկները տեսած են հիւանդներ, որոնք ինքզինքնին

մուտքած են բուրբոյլին, այսինքն իրենց անցեալ կեանքը: Այս երեւոյթը կը տեսնուի ընդհանրապէս այն մարդոց վրայ, որոնք բաժնուելով իրենց միջնայինը, նոր շրջանակի մը մէջ կ'ապրին:

Իրենքնեք, քունի մէջ ընդհանրապէս տեսնուած երազն ալ բուրբոյլին տարբեր երեւոյթ մը կուտայ մարդկային միտքին. երազները որքան ալ ցնդակաւ ու կամայական թուին զարձակ կարելի չէ սուրմալ որ անոնք երբեմն արժեք ունենան մեր չկրցած թելադրութիւնները կու տան մեզի: Երազներ կան, որոնք ամէնէն կնճառ իրենքնեքը կը լուծեն, սա պարզ պատճառով որ մտաւորական կեդրոնացեալ գործունէութիւն մը կը կատարենք երբեմն, երազի միջոցին Գարձեալ, երազներ կան զորոնք «անակնուկելի զոգադիպութիւն» բացատրութեամբ կարելի կ'ըլլայ մեկնել: Այս ամէնէն վերջ, երազներ ալ կան, որոնց մեկնութիւնը ոչ մէկ կերպով կրնանք տալ. շատերուն ծանօթ է այն համարաւոր երազը, զոր 1882ին կին մը տեսաւ և տասնէհինգ օր վերջ մեռաւ, ճիշդ այն պարագաներուն տակ, որով մեռած էր իր երազին մէջ եկող երիտասարդը:

Մոլորական Գունին վրայ խօսելէ ետք Յրէտէրք Մայերս կ'անցնի Գնեւածութեան (hypnotism), որ տարբերակ բայց միանգամայն անուրանալի երեւոյթներու ծնունդ կու տայ. քնեւածութեան ենթարկուած անհատը, զոր օրինակ, զիւր կը գրէ անգիտակցաբար, ճիշդ ինչպէս գրի մեքենան կ'ընէ. իր անգամները կը շարժին աւանց իր գիտակցութեան և արդեցութեան. երբեմն կ'ունենայ զնդերային անբնական կարծրութիւն մը, մերթ երեւակայական ցաւ կամ հաճոյք կը զգայ: Հոգեբան բժիշկները օգտուելով քնեւածութեան առաջ բերած սլոյտակ վիճակներէն, հիւանդին վրայ բարերար ազդեցութիւններ կրնան գործել:

Բայց բոլոր այս մանրամասնութիւններէն ետք, անցնելով հոգեբան հեղինակին գլխաւոր տեսութեան, կը տեսնենք թէ իր կարծիքով իւրաքանչիւր մարդ էտպէս հոգի մըն է, որ կը կառավարէ, թէպէտ ո՛չ միտքնակ կերպով, գործարանաւորութիւն մը որ իր կարգին համախմբում մըն է ստորին կարգի և աւելի պղտիկ կենդանիներու այս գաղափարը աւելի պարզ ընկած համար, կը բաւէ աչքի առջև բերել այն բուստերը, որոնց կենդանական իւրաքանչիւր գործարանաւորութիւնը կը բազմախոյզ բազմաանոյն կենդանիներէ (polypr):

Այս միևնոյն նիւթին հետ սերտ աւերջութիւն ունի Հոգեբանութիւնը, որ սովորաբար կը նշանակէ միջոցին մէջէն խորհուրդի փոխադրութիւնը, այնպէս որ հոգեբանութեան ենթարկուած անձը կարող կ'ըլլայ թելադրուած գաղափարին գիտակցել: Հոգեբանութեան այս երեւոյթը ամէնէն սովորականն է և ունի իր բարդ ձեւերն ալ: Ետտեք կան, որոնք կը պնդեն թէ իրենց սիրելի բարեկամներէն մին տեսան որ մեծ վտանգի մը մէջ էր, կամ նոյն իսկ մեռնելու վրայ էր. և արդարեւ կը պատահէ երբեմն որ այս տեսակ տպաւորութիւն մը և բուն իսկ եղելութիւնը կը զուգադիպին, այսինքն թէ մեր վտանգի մէջ տեսնել կարծած բարեկամը իրօք ենթարկուած կ'ըլլայ փորձանքի մը:

Մարգիայի Աննասակա նութեան մէջ ամէնէն վերջը խօսուած է Յափշտակութեան և Սքանչացման վրայ, ու հեղինակը վերջաբանի մը մէջ համառօտած է իր եղբակցութիւնները: Յրէտէրք Մայերս կը հաւատայ թէ «Նախաինտուական գաղափարներու խորը թափանցելու համար նոր մեթոտներ կան, որոնց շնորհիւ կարելի է վտահաբայներով յառաջդիմել, ճիշդ ինչպէս կ'ընենք

ընական դիտութեանց մէջ»: Հետեւաբար ազանգներու և Եփեղեցիներու իշխանութիւնը պիտի վերահաստատուի զննութեան և փորձառութեան շնորհիւ ճշմարտութիւն մը կայ, որ բոլոր կրօններու իբր հիմ կը ծառայէ. «այս նիւթական կամ երեւութային աշխարհին հետ միեւնոյն ժամանակ գոյութիւն ունի նաև իրական կամ հոգեկան աշխարհը. ու այս երկու աշխարհները իրարու մէջ կը թափանցեն»: Այս գաղափարը պիտի գտնենք Համաստուածութեան, Պրատանականութեան, Միութիւնականութեան մէջ, ինչպէս նաև Քրիստոնէութեան մէջ, որ ամէնէն աւելի հաստատուն իրողութեանց վրայ հիմնուած է: Գարեբու ընթացքին մէջ Քրիստոնէութիւնը շատ մը սլոյտափոխութիւններու ենթարկուեալ է, ու ծիսական և ստուածաբանական շատ մը աւելորդ վարդապետութիւններով խճողուեալ է: Բայց կ'ընէ մարգիային անհատը, մեկնելով Տրիստականութեան վարդապետութեան (agnosticism) յիշուած հոգեբանական խաղաղութիւններն ընէ, պիտի հասնի Հաւատքին, որ թէ իսկապէս ուղղափառն ալ չըլլայ, գոնէ անոր մօտ բուն մըն է: «Հոգեբանութեան օրէնքներէն կը հետեւի թէ Ս. Հաղորդութիւնը վաւերական ու ճշմարիտ է մեզի համար, այս աշխարհին ու ներկայ ժամանակին մէջ»: Բայց ամէնէն աւելի ուշագրաւ է Մայերսի սա գուշակութիւնը, թէ բոլոր բանական մարդիկ, հիմնուելով նորագոյն ապացոյցներու վրայ, մէկ գար յետոյ, պիտի հաստատեն Քրիստոսի ճշմարտութեան:

ԵՐԵՒԱՆ

Հ Ն Դ Կ Ա Կ Ա Ն Բ Ա Ր Ք Ե Ր

Տորդըր Բար Լումօլը, որ հինգ տարի բնակեցաւ Մեքսիկոյի մէջ, վերջերս շատ շահեկան բանախօսութիւն մը ըրաւ Լոնտոնի Աշխարհագրական Ընկերութեան մէջ, յայտարարելով իր խաղաղութեանց արդիւնքը: Դիւանական տորդըր երկար ժամանակ անցուցեր է հնդկի ցեղերուն մէջ, որով իր հաւաքած տգաբանական ծանօթութիւնները ունկնդրուեցան ամենամեծ հետաքրքրութեամբ: Գարսնմարէ կոչուած ցեղ մը կայ եղեր, որուն պատկանող մարդիկը ստանց կանգ առնելու, հարիւր եօթանասուն մղոն տեղ կըրնան վազել, մեծ դիւրութեամբ: Այս կիսապայթեցիկները իրենք ալ գիտակից իրենց փիզիքական հոգեկոյն կազմուեան, մրցումներ կը կազմակերպեն, որոնց մէջ յոյց կուտան աւելի իրենց դիմանալու կարողութիւնը, բան մէ սրբնաց վազելու: Ասոնց տարբեր մէկ յատկանիշն ալ սա է որ չափազանց դժուարաւ կարելի է ցաւ զգացնել իրենց: Տորըր Լումօլը անձամբ տեսեր է բնացոյ մանկիկ մը, որուն զուրիս զգալովն ջՅ թել մազ փրցուցեր են մէկ անգամէն. տղան, ստանց արժանալու, քիչ մը բերեր է իր զուրիսը:

Մեքսիկոյի Հնդկիներէն շատերը երամշտուէր և խորհրդապաշտ են: Իրենց վերաբերող ամէնէն պղտիկ զարդ կամ աւարկան իսկ կրօնական նշանակութեան մը պատկերը կը կրէ, յաճախ մինչեւ իսկ աղօթք մըն է: Հնդկի ցեղերէն երկուքը կանոնաւոր արարողութիւններով կը պաշտեն տեսակ մը մերսիկան տունկը, որուն մատուցուած յարգանքին զխաւոր նպատակն է ցեղին առողջական վիճակը անխառն պահել և անձրեւել տալ: Հնդկիները այնպէս կը կարծեն թէ այս ստանկը կը խօսի ու կ'երգէ, ցաւ և հրճուանք կը զգայ:

Ասոնցմէ զատ, իր մօտը գտնուողներուն վրայ ալ զուարթացուցիչ յատկութիւն մը ունի, անօթութիւնը և ծարաւը կ'անցընէ: Հնդկիները այդ բոյսին նուիրուած մասնաւոր օր մը ունին, երբ շքեղ պարատաղանակներ կը տեսնեն և յատուկ արարողութեամբ մը զայն կուտեն: Հաղկերոյթին զխաւոր մաս կը կազմէ այն պարը, զոր այրերն ու կ'իջնէր կը խաղան, երեսնին նկարած խորհրդաւոր նկարներով:

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Կ Ե Ա Շ Ք

1000 քիլոի համար

ՀԱՅՏԱՐ ՓԱՇՏԱՅԻ ՔԱՐԱՓՈՐ

Վերջին երկու շաբաթներուն, Հայտարար-
Փաշայի քարափը իր վրայ ամէնէն աւելի
խօսեցնել տուաւ: Օրաթերթերը կցկտուր
տեղեկութիւններ մը միայն տուին այս
մասին, օրինակ մը միայն կը բաւէ ըսած-
ներս հաստատելու, ուստի չեմ վարանիր
զայն մէջ բերելու նոյնութեամբ:

Անատուրուէն զրկուած ցորեններու
խրաքանչիւր վակօնի համար՝ Հայտարար
Փաշայի քարափին վարձքովը, ինչպէս
նաեւ քարափէն փոխադրելու ծախքովը
125-150 զրշ.ի ծախք մը գոյանալուն մա-
սին մայրաքաղաքիս ցորենի հրապարակին
վրայ չըջած զրոյցը՝ շահակիցներու կողմէ
քննուելու որոշում տրուած էր: Բայց այս
վերջինները նկատելով որ վերջերս ջա-
ղացականները ազատողէքը զեղչած են,
եւ այդ առթիւ հրապարակը կ'օգտուի, ի-
րենց նախկին որոշումը առ այժմ յետա-
ձգելու մասին խնդրագիր մը ուղղած են
Անատուրուի Երկաթուղւոյ Վարչութեան:

Վստահ եմ թէ այս լուրէն բան մը
չկրցիք հասկնալ, ուստի այդ սակաւը
լրացնել պիտի ըլլայ այս անգամուան
նիւթս, զոր պիտի ջանամ կարելի եղածին
չափ անձնական տեսութիւններով ներկա-
յացնել:

Ասկից առաջ շաբաթաթերթ Ծաղիկի
Յրդ թիւին մէջ, Անատուրուի Երկաթուղւոյ
Վարչութեան տակ յօդուածով մը խօ-
սած էի ի մէջ այլոց Հայտարար-Փաշայի քա-
րափին բնծայած եւ յետ այսու բնծայե-
լիք դիւրութեանց մասին, հիմնուելով սա
համոզման վրայ թէ Անատուրուի Երկա-
թուղւոյ ընկերութիւնը այդ քարափը ի-
րեն իբր մասնաւոր շահու աղբիւր մը չի
նկատուել զատ, ընդհակառակը Երկաթուղ-
ւոյ փոխադրութեանց աւելի դիւրութիւն
մը, մղում մը տալու համար զայն շինած
էր, եւ սակայն հիմայ յստակօրէն կը տես-
նուի թէ ընկերութեան կարեւոր շահու
աղբիւրներէն մէկն ալ այդ քարափը ըլ-
լալ կը խոստանայ, բայց որում գրեթէ եր-
կու շաբաթէ ի վեր ընկերութիւնը սկսած
է արդէն քարափի տուրքերու մասնաւոր
քարիքի մը ենթարկել բոլոր ներածուած
եւ արտածուած ապրանքները:

Քանի մը օրինակներ պիտի բաւէին
անշուշտ բաւական շօշափելի գաղա-
փար մը տալու համար այն անհամե-
մատ ծախուց բարդութեան մասին որոց
ենթակայ եղած են հիմայ հետեւեալ ապ-
րանքները, արդէն ընկերութեան կողմէ
ցայն վայր պահանջուած յարաբերական
ծախքերէն զատ:

Վարսակ	4 զրշ.
Ուզելից ըմպելի տակառով	28 »
» » շիշով	44 1/2 »
Մեղրամոմ	22 »
Խահուէ	33 1/2 »
Կանեփ	22 »
Կաշի, մորթ	28 »
Մանիֆաթուրա, բամպակեղէն, մանած	28 »
Մանիֆաթուր. բրդեղէն եւ գու- նաւոր	33 1/2 »
Մանիֆաթուրա մետաքսեղէն	55 1/2 »
Բամպակ	22 »
Երկաթ	9 »
» ձուլուած	16 1/2 »
Պանիր	16 1/2 »
Շերամի հունտ	55 1/2 »
Զլթի իւղ	16 1/2 »
Լեզակ	44 1/2 »
Եգիպտացորեն	4 »
Մեղր	22 »
Բրինձ	16 1/2 »
Խեժ, սօսինձ եւլն.	22 »
Պղպեղ	22 »
Աղ	9 »
Շաքար	16 1/2 »
Ծխախոտի տերեւ	28 »
Ծխախոտ տուփով	44 1/2 »
Թէյ	33 1/2 »
Ապակեղէն	16 1/2 »

Այս մէկ քանի զլիսաւոր ապրանքնե-
րէն կրնայ դիւրաւ ըմբռնուիլ միւս ամէն
կարգի ապրանքի համար որոշուած տուր-
քը, որ ներկայ խիստ փափուկ հրապար-
ակին համար զգալի ծախք մըն է, եւ որ
մինչեւ սպառողին հասնելու համար բա-
ւական ատենի կարօտ ըլլալուն, վաճա-
ռական, միջնորդ, առաքող, խանութպան
եւլն, եւլն ամէնքն ալ յաջողաբար, մաս
առ մաս պիտի տուծեն, ճիշտ ուրիշ նուա-
նօրինակ տուրքերու (impôts) պէս:

Ներկայիս մասնաւոր շատ աւելորդ,
անղէպ է այս ծախքը, բայց, անոր համար
որ արդէն ամէն կողմ դանազան տեսա-
կէտներով ու սպառածներով անձան, ան-
շահ մրցում մը տեղի ունենալու վրայ է,
այդ պարագային դժուարին չէ երեւակա-
յելը թէ ամենաչնչին ծախուց յաւելում
մը որ աստիճանի վիսաներ յառաջ կրնայ
բերել առեւտուրի մէջ՝ փոխադարձաբար
թէ ծախող եւ թէ առնողին սակարկու-
թեանց պահուն:

Անատուրուի ընկերութեան՝ քարափի
տուրքի մասին այս անժամանակ տնօրի-
նութիւնը բաւական դժուարութեանց
մասնեց Պոլսոյ արմտեաց վաճառական-
ներուն ամէնքն ալ, որոնք համաձայնած՝
իրենց իւրաքանչիւրին ստորագրութիւնը

կրող ազերսագիր մը ներկայացուցին եր-
կաթուղւոյ ընկերութեան. ցարգ ընկե-
րութիւնը որ եւ իցէ պատասխան մը
չտուաւ, առանց սակայն դադրելու քա-
րափի տուրքին նոր քարիքի մը ի դորձ գր-
նելէ, որ հինին մէկուկէս անգամը աւելի
ծախս մը արտադրելու վրայ է. ահա՛ այդ
ապրքերութիւնը:

Մեկ վակուց ցորենի համար (12,000 օխա)
Նախկին քարիքի համաձայն կը լաւուր.
Բեռնագին (համայնէ manutention) 30 յրշ.
Քարափ (բրիտի մօլե) 15 »
Պարպողչէք (օլուք couloir) 5 »
Ա.Մէնր 80 »

Իսկ նոր քարիքի համաձայն պիտի վնասուի
Բեռնագին 130 զրշ.
Քարափ 62 »
Պարպողչէք 5 »
Քարափ (amarrage) 13 »
Ա.Մէնր 210 »

Ասինքն 80 զրշ.ի վրայ 130 դրոշի
տարբերութիւն մը որ 150% բարդութիւն
մը բոյլ է, ինչ որ մանաւանդ ծախքի
վրայ պղտիկ յաւելում մը չէ. անշուշտ
Ընկերութիւնը արմտեաց վաճառականնե-
րու խնդրագիրը նկատողութեան պիտի
առնէ:

Մինչեւ Ընկերութեան մէկ որ եւ իցէ
որոշման կամ նոյն իսկ մերժումին, գրե-
թէ արմտեաց վաճառականներուն շատե-
րը սկսած են Իզմիթի (Իկոմիդիոյ) ճամ-
բով բերել տալ իրենց ցորենները, մանա-
ւանդ Էսկի-Շէնիբի, Քէօքճէ-Գրարքի, Սապ-
Ֆունարի, Այաունտի, Չէօքճէ-Գրարքի, Գէօ-
թանեաի, Տէօյէրի, Ինսանիէի հունձքերը,
վասն զի այդ տեղերէն Իզմիթ նաւորչէ-
քը աւելի շահաւոր կրնայ ըլլալ թաղգատ-
մամբ վերոյիշեալ ծախքերուն: Իսկ Ա.Ֆ.
Գարախաբէ սկսեալ, անկից վերի քա-
ղաքներու համար որ եւ իցէ շահ չկայ
Իզմիթի ճամբով բերել տալուն մէջ:

Պոլսոյ արմտեաց վաճառականները ի-
րենց ցորենները Իզմիթի ճամբով բերել
տալուն մէջ սա առաւելութիւնը ունին
որ, ցորենները Իզմիթէն մալմուսա զրուե-
լով ուղղակի Պոլիս կու գան զերձ վերո-
յիշեալ բոլոր ծախքերէն եւ շիտակ ա-
զօրիք կը զրկուին, օրինակի համար, մաղ-
ուելու:

Ահա եղելութիւնը զոր ցոյց տալ փոր-
ձուած էր վերը մէջ բերուած լուրով:

Այս օրերս Էսկիշէնի, Քէօթանիա եւն
մեծաւ մասամբ թիֆթիքով կը զբաղին,
բնական է թէ Պոլսոյ թիֆթիքի վաճա-
ռականներն ալ տակաւ պիտի սկսին Իզ-
միթի ճամբով բերել տալ իրենց ապրանք-
ները:

Եւ եթէ ամէն տեսակի վրայ տակաւ

Իզմիտի ճամբով զրկուելը շահաւոր սկսողութի, անշուշտ պղտիկ բազմ մը չէ ասիկայ Իզմիտի նաւահանգստին համար, որ երթալով կրնայ չէննալ երբ ատեւորական այն ամէն զործառնութիւնները, որոնք ցարդ Հայտարար-Փաշայի միջոցաւ կը կատարուէին, այսուհետեւ Իզմիտի ճամբով տեղի ունենան: Բնական է թէ այս առաւելութիւնը աւելի Պոլսէն դուրս եւ Եւրոպա արտածուած ապրանքայ համար այնքան նշանակիչ չի կրնար ըլլալ, քանի որ հիմայ ամէն շոգենաւ կրնայ մօտենալ ուղղակի Հայտարար-Փաշայի քարափին եւ Եւրոպայ համար ապրանք առնել: Բայց երբ օտար նաւալին ընկերութիւնները, Մանս... սէր ընկերութեան հետ համաձայն-

նելով խիստ աման նաւորւնով մը թրանզիթի դրութեամբ Իզմիտի ճամբով ապրանք առնելու ձեռնարկեն, այն ատեն կրկին Հայտարար-Փաշայի գործառնութեանց մէկ մասը Իզմիտ պիտի փոխադրուի:

Մրցումը շահերը նուազցուցած է եւ շահերու նուազումն այ պատճառ մը եղած է որպէս զի առեւտուրի մարդիկը միշտ ծախքերէն վաստակելու միջոցներուն վրայ խորհելու հետամուտ ըլլան. եւ այսօր բացարձակ ճշմարտութիւն է թէ ամէնէն աւելի ապրանքայ ծախքերէն է որ վաճառականը կրնայ իր շահը ստեղծել որքան հին ատենուան պէս ապրանքին գնոյն վրայ հաշիւով շահ մը բարդելէ:

Խ. Պ.

Ս Ե Ր Ե Ն Ա Տ

Ձերդ խոյ հեծեծակօրհասակակնի՝
Իււրքանիկ խորհեմ,
Տո՛ւր որ ձայնս, Աղո՛ւոր, միկնէր քեզ հասնի,
Յուշիկ, փափկորհեմ:

Բա՛ց ակակնդ, հոգիդ հեշք քրքումներուն՝
Բնարի՛ս սխրաձայն,
Քեզ համար է երգս, անգութ ու սիրուն,
Քե՛զ համար միայն:

Այքերդ երգեմ նախ միկնէր ցոյճն յետին,
Շողակն ուկնէր.
Ու շանջիդ Լեթեմ ու Սիւսիսը մըթիկ՝
Վարսիդ զանգրահեմ:

Ձերդ խոյ հեծեծակօրհասակակնի՝
Իււրքանիկ խորհեմ,
Թող ձայնս, ո՛վ Աղո՛ւոր, միկնէր քեզ հասնի՝
Յուշիկ փափկորհեմ:

Տարփողեմ ապա, ինչպէս որ պէտք է,
Մարմնիկդ ճրկուն,
Որուն քոյրն առաս՝ միսքս կը ձրգե՛
Դիշերներն անուն:

Հաւերոյրս նըւագեմ, իբրեւ վերջաբան՝
Ինչ քոց շրթներուն,
Ու զըրգանքն՝ որ զիս կ'այրէ անխափան,
Հրեշտակդ իմ սիրուն:

Բա՛ց ակակնդ, հոգիդ հեշք քրքումներուն՝
Բնարի՛ս սխրաձայն,
Քեզ համար է երգս՝ անգութ ու սիրուն,
Քե՛զ համար միայն:

Թարգմ. Մ. ԹՈՒՐԵԱՆ

ԲՈՒՆ ԿԵՐԵՆ

ՇՈՐՏՈՐԻ ԲԱԺԻՇԸ

«ՇԱՂԻԿ»Ի ՆԱՄԱԿԱՆԻՆ

ՍՏ. ԵՐԿ. ԻԶՄԻՏ.— Հանցեղէ մեզի բացարձակ թէ ի՞նչպէս կ'ըլլայ որ 1901 Յուլիս 15ի 14 թիւ Ար. Մամայ մէջ Մեղրիկ ստարագրութեամբ հրատարակուած ստանաւորէ մը, որուն հեղինակը ձեռն է աս աւելի ծագոր ու շարժելի է մեզի, Յ սուս միայն կ'ընդօրինակէ եւ «Լուսական» վերագրու՞մ մեզի կը դրկէ: «Նորեւ Բամին»-ին մէջ փայլելու համար արդեօք... ու ի՞նչ լոյսով: Պատասխանեցէ՛ք:

— Ձեր նոր դրկած չորս կտորներ սիրուն են, եւ մէկ երկուք պիտի կրնաքիմ հրատարակել եթէ մէկը երաշխաւորէ մեզի թէ անոնք ալ տեղի մը չէ... բնորոշակած:

Յ. Հ. Ե., Կ. ՊՈՒՆՍ.— Աստիճանը ձեր գրչին բաճակար— կը ցաւիմ որ է միջակէն ալ վար:— Ձեր ուղարկածին տուներն սասնելու— կարծես բաճակ էն փակած մէկ մէկու:

Ս. Մ. Ն. ՏՐԱՊԻԶՈՆ.— Ձեր «Հեկե. կանգնեմ»ը չեն անցնիր: Համառոտ յանգրեմ՝ ցանկալի-նետալի, բափեցան-մարեցան, սրագրի-ուձգի, եւն. պէտք է խորհիլ եւ մտաւանդ զգուշանալ բաւերու կ'կնորքուներէ:

ԼՈՂ. Յ., Կ. ՊՈՒՆՍ.— Ֆրանսերէն լեզուին լաւ տիրացե էք: Ձեր երկու քեր. ուսմանն ալ շատ զեղեցիկ բացատրութիւններ եւ ներբանգ պատկերներ կը պարուցակեն: Սակայն, Ֆրանսերէն թարգմանալու կանոններու դեմ ձեր գործած մէկ քանի մեղքեր միկնա որ չը կաւէ, չեն կրնար արձակուալ մեզ «Շաղիկ»ի մէջ.— Արձակցիդ՝ օրաբերի յարմար գոյ քերու:

ՊԻՍԻՒԼԷԹ (?.) ԵՐԿԵՍՍԱՂԻՄ.— Այս անգամ չէք անցնիր... ուրիշ ատեն լաւագոյն էջերով քերու, եթէ ստարագրէք էջերէս...:

Ս. ՍՈՒՐ., ՀԻՒՍԷՅԵՆԻԿ.— Իրական կեանքէ պատկերնի սրբական չէ մեզի համար:

Գ. ՄԵՂ. ՏՐԱՊԻԶՈՆ.— «Աշխարհի թէ աշխարհ» սովորական նիւթ մըն է, հազար անգամներ յեղեղուած: Ջանացէ՛ք նոր եւ խկասիկ նիւթերու վրայ փորձել ձեր գրիչը, որ բաւական համարուալ կը ներեցէ մեզի:

Թ. ՇԱՒ. Կ. ՊՈՒՆՍ.— Ձեր դրկած կտորներէն աւելի խնամուած, խնասով ու ձեւով ալ նոր ու սիրուն բաներ եթէ ընդունիմք, պատկու մը չը կայ որ նորեւ մէջ տեղ մը չը տան մեզի:

ՕՐ. ՍԵՐ. ՊԷՐ. Կ. ՊՈՒՆՍ.— Ձեր երեք ստանաւորները զեղեցիկ են: Պիտի հրատարակուին Նորեւ Բամին մէջ... եւ է հանիք ներկայանալ անձամբ, կամ տալ մեզ ձեր հասցէն, որպէս զի ձեր խկորքիմն ստուգելով, աներեւոյք եւ աւելորդաւալին նոր գրողուիի մը դիմաց չը գտնուիմք:

Արտատար Ա. ՍՈՒՆԵԱՆ

Տպագրութիւն Սագանան

Կալաթա, Գուրդուկու խան թիւ 7

Պ Ա Լ Ք Ա Ն

ԱՌԱՆՁՆԱՃՆՈՐՀԵԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ Ի ՍՈՖԻԱ
 Դրամագրոշխ, պահեստ եւ երաշխաւորութեան գումար 7,500,000 ֆրանք

Դրամատունք Ընկերութեան՝ Պուլիար Ազգ. Դրամատուն՝ Սոֆիա, Անգլիա-աւստրիական Դրամատուն՝ Լոնտոն,
 Տոյչէ Պանք՝ Պերլին, Օսթ. Կայս. Դրամատուն՝ Բարիզ, Բրէտի Լիոնէ՝ Կ. Պոլիս

Գործակալութիւն՝ Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ Ընդհ. Կրկնայացուցիչ Թուրքիոյ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ
 Կոստանդնուպոլիս, Դալմաթիա, Պանք Օթոմանիս ղևմ. Թաւրապուս խան.

ՏԱՍԸ ՂՐՇ. ՄԻԱՅՆ վճարելով կարելի է ստորեւ եղած շրջանակներէն
 մեկուն մէջ գետնողով ծանուցում մը **ՉՈՐՍ ԱՆԳԱՄ**:

Ս Ի Մ Օ Ն Թ Է Լ Ե Ա Ն

Արանց Դերձակ

Չափու վրայ ամէն տեսակ զգեստներու
 Պոլիս Հանօբուլո խան բիւ. 45 4-4

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆԻՔ ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ
 1.— Իլալէլի Նէվտէսթէ, նոր տիպ, գին 6 զրշ., (ընտիր ձեռագիր նամականի): 2.— Մուխթասար Օսմանլը սարֆը, գին 3 1/2 զրշ., (արձակ եւ ոտանաւոր բազմաթիւ հրահանգներով): 2-4

ԵՆՈՎՔ ԱՐՄԷՆ, ամուսնութեան համար, կը փնտռէ, գրական մեկնաս ըլլալու փափաքը ունեցող հօր մը աղջիկը, որ ըլլայ գեղեցիկ, ուսեալ, տանըինը տարեկան, և ունենայ, իբր դքսմոսիտ, 900 սոկի, — 899 չըլլալու, — զոր պիտի յատկացնէ գրականութեան առաջընթացութեան:
 Պէտք է շեշտել որ, իբր փոխարինութիւն այս պահանջումին, ինք տէր է համարժէք նիւթական վիճակի:

Դիմել իրեն:

2-2

Լ Ա Ս Ե Լ Ե Ր Ի Դ Է

Ապահովագրական ընկերութիւն
 Ապահովագրական եւ հայելիներու կտրելուն դեմ
 Ընդհ. Գործակալ Թուրքիոյ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ
 Դալմաթիա, Օսթ. Պանքային դեմ
 Թանքապուս խան 7-52

Ս Ա Փ Ր Ի Չ

ԲՍԷՆՈՅՈՐ, ԲԱՐԱՄԱՆՈՐՈՒԼՈՍ

ԵՒ ՏԻՕՆԻՍԻՍ ՍԻԿԱԼԱՍ

Բերա, Բուսիկի Բասաժ, բիւ. 4 4-4

Գ. Գ Ա Բ Ր Ի Է Լ Ե Ա Ն

Ա Տ Ա Մ Ն Ա Բ Ո Յ Ժ

Բերա, Մեծ-Փողոց,
 Կալաթա Սերայի իստիքն դեմ, բիւ. 200
 Գշ. Եշ. Շք. օրերը առաւօտուն կանուխէն
 մինչեւ երեկոյ ժամ 11 1/2:
 Բշ. Դշ. Ուր. օրերը ճէն 11 1/2:
 Կիրակի օրերը ժամադրութեամբ:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

10 ՓԱՐՍ. 40 ՓԱՐՍ.

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ

ԱՄԷՆ ԱՌՈՒՑՕՏ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ
 ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿԷ քաղաքական, աղգ.,
 գրական, առեւտրական յողուածներ, տե.
 ստիւթիւններ, քրոնիկներ թղթակցութիւն.
 ներ եւ օրուան ամենէն քարմ յարերը,
 Ներքին, Արտաքին, Հեռագիր
 Տեր եւ Տիօրէն ՏԻԴՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ
 20. Պապր Այի Ճատտէսի, Կ. Պոլիս

ՆՈՐԱՀԱՆԱՐ ԲԱՏԻԱՆԱՌՈՐ ՈՍԿԻԻ ԿՇԻՒԻ
 Ամէն տեսակ ոսկեգրամներուն ո՛րչափ
 պակաս ըլլալը ցոյց կուտայ մեծ ճշգու.
 թեւոր իր թուաւոր քատանին վրայ.
 Հասցէ՝ Փատրքեոյ ԼԻՏՈՒՆԻՐՈՒՄ
 ԻՍԿԷՆՏԷՐ ԱՐԱՊԵԱՆ 4-8

ՄԵԾ ԲԱՌԱՐԱՆ

Վենետիկի 1836ի տպագրութիւն մեծ
 Հայ. բառարան մը կայ երկու հատոր՝
 ձեռքէ վաճառելի. Հարցունել «Մաղիկ»/
 խմբագրատունը: 1-4



Բ Ր Օ Կ Ր Է

Կը ծախէ թարմ չէօրէք, հաւկիթ, պարարտ
 մորթուած հաւեր, հնդկահաւեր, սագեր ու
 բաղեր, պալքանեան եւ տեղական հին եւ
 նոր զինիներ, բմպիլիներ՝ քրնեաք քիւ.
 բասօ, եւն. քրնեկով. չքոյաղ, եւն. եւն.
 Բերա, Մեծ-Փողոց, թիւ 209 4-4

Ս Ե Ղ Ա Տ Ա Մ Ա Ս Մ Ա Ն Փ Ո Շ Թ

Գիշերներուն մեկ սօրակեզ ամրան
 Երբ մեր տեղն ըլլայ սեճեակ թե վըրան,
 Շատ մը միզատներ մեր ներսն ու վըրան
 Ման գալով, մեր միտն ուտել կ'արտորան:
 Այդ ուտիկներուն սին, կանխաժաման,
 Անուհով՝ Մըլուկ, լու արիւնխաման,
 Գիշերներն անքուն հեծելով աման,
 Շատեր կը փնտռեն, միզոցը զնգման:
 —Արդ, ուրիշ չէ այս հապա աւետիս:
 Անոնց բլնամին գտնուած է զարդ ս,
 Ազնի՛ ընթերցող, հատոր իմ սրտիս,
 Եթէ հանգիստ քուն կ'ուզես գու՛ պարտիս
 Երբալ լուս ի Կեռիք-Բաշա պարի
 Գնել միզատապան այն ազգու փոշի
 Որուն մեկ տուփը, քեզ է՛ ուրիշի,
 Կը ծախէ միայն... դ ու շի
 Լեւոն Կիւմիլեան անուն օգտաւետ
 Սուլթանիէ ծանօթ դեղաբանին պետ:
 Մ Ա Ս Ն Ա Ճ Ի Ի Ղ

Պահզէ Գարու բիւ. 59 ծխավաճառ.
 Նշան էֆ. Օգանեան (նախկին սուրբ Պողոս)
 Բերա, Կալաթա Սերայի դեմ ծխավաճառ.
 Գրիգոր էֆ. Օհնիկեան:
 Մեկ եւ երկու դրուցոց փաթեթներ: Նաեւ
 50 տրմ.նոց փաթեթներ՝ 5 դրւ.: 2-3

Լ Ո Յ Ս

ԳՐԱԿԱՆ. ԵՐԳԻԾԱԿԱՆ
 ԵՒ ՉԱԻՇՏԱԿԱՆ
 Մ Ի Ա Կ Շ Ս Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ
 Կ. Պոլիս. Պապր Այի Ճատտէսի թիւ 38
 ՇԻՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՆԻԻԹԵՐՈՒ
 Մթերանոց
Պ. ՌՈՍՏՈՍԵԱՆ
 Ս. Երրորդութիւն Եղեկեցեոյ փողոց թիւ 20.
 Բ Ե Ր Ա 3-4

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
 Փոխադրուած է ի Սուրբերազի փողոց
 թիւ 4, Բերա, (Թոքաթիւան սրճարանի
 դիմացի փողոցին մէջ) հիւանդ կ'ընդունի
 ամէն օր ժամը 9էն 5 (Ը. Ե.) կիրակի օ-
 րերը ժամադրութեամբ: 2-4